

ԵՐԻՒԱՆԻ Վ. ԱՄԱՏՈՒՆԻ

ԻՆՉ ՏԵՍԱՅ Խ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ



1.9

J. V. Amadas
6205 Chestnut st.
Phila. Pa.
U.S.A.

9(47-925)

Կ-51

ԵՐՈՒԱՆԴՎ. ԱՄԱՍՈՒԻՆԻ


24 JAN 2006

9 AUG 2011

ԵԿ ՏԵՍԱՅ

ԽՈՐՀԵՐԵՑԻ ՀԱՅԵՍՏԱՆԻ ՄԼԻ


3030



08 FEB 2013

5449

20 v



Հօրս՝ ՎԱՀԱՆ Պ. ԱՄԱՍՈՒՆԻԻ, ուսուցիչ եւ Հնէ գործիչ
Ծննդ Տարօն, 1870, կախաղան բարձրացած
Կեսարիա, 1915

Հայր, կը ձօնեմ այս զրբոյլը քեզի, յաւերժացնելու
համար յիշատակդ, որ Տարօնէն մինչեւ Պօլիս, Ազիզիկ,
Սերաստիա, Նիքսար, Թօքար, Կեսարիա, Հանըն, լոյս
սփռեցիր ցեղիւ զարգացման եւ պայքարեցար Հայ ժողովը
ազատագրութեան համար, եւ 1915 Յուլիս 1ի գի-

24182-59

շերը կախաղանի վրայ քաւեցիր՝ աշխարհի մէջ ազատ ապրելու, բնութեան բարիքներն ու լսեմ երշանկութիւնը վայելելու իրաւունքներուն համար պայքարած ըլլալուդ մեղքը, այն բոլոր կուսակցական կամ ոչ կուսակցական ազգասէր ռահվիրաներուն հետ :

Այն մաքառումները, կոխները, ապստամբութիւնները որ մղեցիք, հարիւրաւոր տարիներ Հայուն վիշտը երգեցիք, Հայուն ցաւը պատմեցիք, օտարներու օգնութիւնը խնդրեցիք . . . , ի զուր : Հայ ժողովուրդը կրկին քալեց կոտորածի, քշուառութեան եւ աւերի մէջէն, խորտակւցան ձեր բոլոր յոյսերը ու երազները ցնդեցան, քանզի այդ բոլորը տեղի կունենային իմբերիալիստներու ննշիչ նիրաներուն մէջ :

Բայց, Հայ'յր, այսօր փոխուած են կարգերը, երկրագունքը ցնցուեցաւ եւ բալխում ունեցաւ Հիւսիսային Աստղին հետ, որու կարմիր յեղափոխութեան երկաքները այրեցին գերութեան սեւ շղրաները եւ շնորհիւ բոլոր ննշուած ժողովուրդներու պաշտպան այդ մեծ ընկերային յեղափոխութեան՝ ազատագրուեցաւ ե՛ւ Հայաստանը :

Գացի, Հայ'յր, տեսայ աչքերովս հայրենի երկիրը, որ տեսնել քու վերջին փափաքդ էր : Այո, իրագործուած է այն, Ազատ Հայաստանը, եւ աւերակներու վրայ այսօր կը կերտուի երկիր Դրախտավայրը . . . Հայկական ուժերով, մշակոյթով, լեզով, եւ կը յառաջանայ այնպէս, որ այլեւս վախ չկայ խորտակուելու : Հեռու գիշատիչ վոհմակներէ, շահագործողներէ, արկածախնդիրներէ եւ քշնամական յարձակումներէ :

Զեր գերեզմաններուն մէջ առանձին եւ լքուած չպիտի մնաք, Հայր : Զեր սգատօնը չպիտի տօնենք, այլեւս ձեզի պիտի չհասնին լշտի եւ ողբի ձայներ, այլ պիտի լսէք ուրախութեան, յաղքանակի եւ ազատագրութեան կարմրաշունչ քրքումներ :


Նոյնպէս քեզ, մայր, որ Եփրատի ալիքներուն կուլ գացիք՝ բիւրաւոր Հայ մայրերու հետ եւ քո'յր իմ, քեզ, որ անապատներու մէջ շուշանի պէս բառամեցար՝ անհամար Հայ կոյսերու հետ, լսեցէք եւ հրնուեցէ՛ք մեզի հետ ալիքներու եւ զեփիւրի բերած աւետաշունչ ձայները եւ պարիկներու ու արեգակի կիզիչ նառազայթներուն հետ դուք ալ տօնեցէք Հայ ժողովրդի ազատազրման ու յաղքանակի փառատօնը :

ՀԵՂԻՆԱԿԻ



Ի Ն Զ Տ Ե Ս Ա Յ ԽՈՐՀՈՐԴԱՅՈՒՆ ՀԵՅՅԵՍԵՆԻ ՄԷՅ.

Դէղի ՌՈՒՍԱՍՏԱՆ



ԵՐՈՒԱՆԴ Վ. ԱՄԱՍՈՒՆԻ

Նախ քան իմ տպաւորութիւնները դրի առնելս, պարուք կ'զգամ ըսելու, որ ես ոչ մէկ կուսակցութեան կը պատկանիմ, այլ որպէս ականատես՝ ոլարտականութիւն համարեցի դրի առնել ինչ որ տեսայ, զգացի եւ ապրեցայ իմ վեց ամսուան ճանապարհորդութեանս շըջանին, տարբեր երկիրներու եւ մանաւանդ Խ. Հայաստանի մէջ*:

Ամերիկայէն մեկնեցայ Դեկտ. 15, 1932ին դէպի Գերմանիա: Քանի մը օրեր մնացի Պերլին, այցելելով մի քանի կարեւոր եւ ինձ համար հետաքրքրական վայրեր, ինչպէս Վեհէլմ Կայսեր Պալատը, Ֆրետերիք Կայսեր եւ Ազգային թանգարանները, Ռայխստագի շէնքը, եւայլն: Գևորգանիայէն անցայ Բօլօնիա, մնալով քանի մը օրեր վարչաւային մէջ: Հոս եւս այցելեցի թանգարաններն ու Հանրապետական Պալատը:

Վերջապէս, Յունվար 2, 1933ի առաւօտեան ժամը 6ին Վարչաւայէն երկաթուղի նստայ դէպի Ռուսիա եւ երեկոյեան ժամը 8ին հասայ Նիկոյելո, Խ. Ռուսիոյ հիւսիսարեւմտեան սահմանագլուխը:

Նախ քան ճամբայ ելլելս Ամերիկայէն, չափազանց այլանդակ կարծիքներ կը լսէի Խորհրդային Երկիրներու մասին: Թէ՝ «պիտի կողովառութիւն», «անօթի պիտի մընամ», «Զեկայի կամ Կէրէուի պաշտօնեաներու հետապնդութեան ենթակայ պիտի ըլլամ», եւ վերջապէս ինչեր...: Այնպէս որ, երբ լեհական սահմանադլմէն կը

*Սոյն տպաւորութիւններս ամփոփ կերպով կրատարակուած են «Բանուոր»ի Յուլիս 29, 1933 քուի մէջ յօդածով մը եւ «Կոռոնկ»ի Յուլիս 28 - Սեպտ. 15, 1933 յաջորդական քիւերուն մէջ 6 յօդուածաշաբթերով:

սուրար դնացքը, այլազան մտածումներու մէջ էի ու կը խորհէի, թէ գործ պիտի ունենամ «կոտոշաւոր» եւ «վայրենի» մարդոց հետ։ Բայց ի՞նչ զարմանք, երբ հասանք սահմանադրութիւն, Խորհ։ Երկրի զինուրական պաշտօնեաներ՝ առոյզ, կայտառ, մաքուր եւ պարզ հաղուած, առաջնորդեցին մեղ դէպի մաքսատուն։ Օրինական հարցումներէ եւ քննութիւններէ վերջ՝ մի քիչ հանգստացանց, սպասելով երկաթուղիին, եւ այդ «վայրենի» կարծուած մարդիկ շատ քաղաքավարի կերպով դիմաւորեցին մեղ եւ որպէս զիտակից պաշտօնեաներ մեղի հետ վարուեցան այնպէս, ինչպէս որ գեռ գոյութիւն չ'ունի եւրոպական շարք մը երկիրներու մէջ . . . :

Այստեղ, քննութեան սղահուն, հանդիպեցայ Դարաբաղի Հայու մը, Անդրանիկ Պատականի, որ մաքսատան վարիչն էր։ Բարձրահասակ, ժպտադէմ եւ լրջաւոհ մէկը, որ մօտեցաւ ինծիւ։

— Բնկեր, Հա՞յ էք։

— Անշուշտ, ապատասխանեցի։

Թուր էք գնում։

— Կերթամ Հայաստան։

— Երանի քեզ, ընկեր ջան, դէ՛հ ուրախ պիտի լինես, երբ դնաս ու տեսնես Հայաստանը, մերոնք շինում են, յառաջ են գնում, էլի, սաղ Հայաստանում մի լաւ ման եկ . . . , խմիր Հայաստանի շամբանիայից, դինուց, կոնեակից, շատ լաւն է։

Այստեղ լաւ ճաշ մ'ընելէ յետոյ, գոհ տպաւորութեան տակ բաժնուեցայ առաջին հանդիպած Հայէն, եւ ժամը 9.30ին մտայ ուռւսական երկաթուղին՝ դէպի Մոսկուա։

Անցնելով Մինսք, Օրշա եւ Սմոլէնսք (այստեղ նարուէօն մեծ ճակատամարտ մ'ունեցաւ 1811 – 1812ին) քաղաքներէն, յաջորդ առաւոտ ժամը 9.30ին հասանք Մոսկուա, Խ. Ռուսիոյ մայրաքաղաքը, չորս միլիոն բնակչութեամբ։



Քրէմլինի Պալատին Առջեւ, Լենինինի Դամբարանը, Մեծն Պետրոսի Եկեղեցին եւ Կարմիր Հրապարակը

Առաջին անգամ փափաքեցայ տեսնել Քրէմլինը, Մոսկուայի կեղրոնին վրայ, ի՞նչ խորհրդաւոր եւ փառաւոր տեսարան . . . : Կ'արժէ տեսնել Մոսկուան ձիւնի տակ, մանաւանդ Քրէմլինը՝ պարխապներով շրջապատուած, Մոսկուա գետի եղերքը, փոքր քաղաք մը ինքնին, ոսկեզօծ գմբէթներով եւ խաչածայր եկեղեցիներով ու չէնքերով, եւրոպական ու ասիական ճարտարապետութեան գլուխ զործոց մը, որուն վրայ կը ծածանի կարմիր դրօշը։ Քրէմլինի առջեւն է Կարմիր Մեծ Հրապարակը՝ մէկ քառ. մզոն եւ պարխապներու մուտքի մեծ զռան ուղղութեամբ գերեզմանները Ռուս յեղափոխականներու եւ մեծ զամբարանը Լենինի, կարմրագոյն եւ սեւ մարմարէ շինւած, որուն մէջ, ապակեայ շրջափակի մէջ առնուած, զետեղուած եւ զմռուած է մարմինը Լենինի, կարճահա-

սակ, լայնաձակատ եւ ցցուն, գեղին մազերով այն մեծ մեսիային, ուր ուխտատեղի մըն է դարձեր ամենօրեայ բիւրաւոր այցելուներու:

Կարմիր Հրապարակի մէկ ուզզութեան վրայ է մեծ մատենադարանը եւ միւս ուզզութեան վրայ՝ Մեծն Պետրոսի փառաւոր եկեղեցին, որ այժմ թանգարանի վերածւած է, պահելով հանդերձ բոլոր կրօնական զարդերը, խաչերն ու նկարները, իսկ Քրեմլինի մէջ է մեծ թանգարանը, ուր կը տեսնես ձարական այն շռայլ, ոսկեզօծ եւ աղամանդակուութագերը, գէնքերն ու զարդերը։ Հոն են նաեւ հսկայական եկեղեցիները, աշխարհի ամենամեծ դանդակը, հարիւրաւոր թնդանօթները, եւ վերջապէս, 18 բարձր աշտարակները . . . :

Այցելեցի նաեւ Դրեցեաքօվի նկարչական թանգարանը, հոս մնաւանդ հիացումով դիմեցի Հայ մեծ նկարիչ Այվազովսկիի կարգ մը նկարներն, որոնց շարքին կը տեսնուին Վերեշակինի, ծ. Լիվլիցքիի, Մաքոսքիի, Գրամոքոյի (Թօլասոյի սերտ բարեկամ), Քէրինի, Պօկարօսքիի, Վրուբէնի, Քարօվինքիի եւ այլ հին եւ նոր նկարիչներու բլուխ գործոցները։ Յևոյ անցայ յեղափոխական թանգարանը, ուր կը տեսնուին 17րդ դարէն սկսեալ բանտուրական աղատազրութեան համար զոհուողներու արձանները, նկարները եւ յիշատակներն, ինչպէս Սղենգարայդէնի, Ռազինի, Պուկաչովի, Բլէխանօֆի եւն. եւն., ինչպէս նաեւ վերջին յեղափոխութեան դրուազներու յիշատակները։

Ասոնք բոլորը կը դիմէի հիացումով եւ գործնական փաստերով կը տեսնէի, թէ յեղաշրջումը ինչ մեծ դեր կատարած է, ինչ անձեր զոհուած են աղատութեան ճամբուն վրայ՝ թօթափելու համար բոնապետական լուծը եւ կրօնական աւելորդ մոլեզնութիւնը, եւ թէ այն բերած է այսօր ամէնքին համար աղատ եւ հանգիստ բանտուրական ու ժողովրդական կառավարութիւն մը, որ կը կոչուի

Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութիւններու Միութիւն։

Այցելեցի նաեւ Մոսկուայի եւ շրջակաայքի հասարակական եւ պատմական վայրերը — լսարաններ, սինեմաններ, օբերա, պաէլթ, գործարաններ, Հայաստանի Կուլտուրայի Տունը եւ վերջապէս առաջին հնդօրեայ եւ վերագրածիս՝ տասնեւհինգօրեայ միջոցին դիմեցի հիացումով, թէ այդ երկիրը հաստատուն հիմերու վրայ դըրւած է եւ արդիական մտածելակերպով ժողովրդին բարօրութեան համար ոչ մէկ ջանք կը խնայուի։

Այսուեղ պարտք կ'զգամ ըսելու, որ «Ինդուրիստ» կաղմակերպութիւնը, որ գոյութիւն ունի Խորհ. Երկիրներու մէջ, կուտայ այն բոլոր դիմութիւններն ու ծանօթութիւններն ճամբորդներուն, որոնք անծանօթ են այդ երկիրներուն։ Ուր որ ալ ըլլաս, Սիպերիա, Մոսկուա կամ Հայաստան, Երթեւեկութեան, հիւրանոցի եւայլնի համար «Ինդուրիստ»ը պատրաստ է իր ծառայութիւնը տալու։ Նաեւ սիսալ է այն կարծիքը, թէ «Ինդուրիստ»ը իր յարմար տեսած տեղերը կը պատցնէ։ Այո, այն կը տանի մեղ այն վայրերը, որ մենք պիտի չգիտնայինք, բայց կը տանի նաեւ ուր որ մենք կ'ուզենք։ Ոչ մէկ դժուարութիւն կամ արգելք ուզած տեղը երթալու եւ տեսնելու։ Նոյնն է նաեւ առանձին պառյափի համար։

Այսպէս, հինգ օր մնացի Մոսկուա, մաքուր, լաւ սընդեղէնով արդիական հիւրանոցի մը մէջ, եւ Յունվար 8, 1933, ժամը 12.30ին երկաթուղի նասայ դէպի Հայաստան։

Դէպի ՀԱՅԱՍՏԱՆ

Մոսկուային Թիֆլիդ շատ հաճելի էր ճամբու ընթացքը։ Կառաչարին մէջ միշտ լեցուն բազմութիւն, ամէն ազգէ եւ սեռէ, որոնցմէ շատերուն հետ կարելի է խօսիլ եւ վիճարանիլ մտերմօրէն՝ օրուայ անցուղարձերու եւ

քաղաքական հարցերու շուրջ։ Գիտակից, հետաքրքր-
րական, լուրջ եւ հիւրամէր անձնաւորութիւններ ամէնքն
ալ։ Ոուսերէն չդիտնալս ալ ուեւէ գժուարութիւն չոր-
ւաւ մտերմանալու ուղեկիցներուու հետ, քանի որ կարելի
էր ոմանց հետ խօսիլ անդէրէն, Փրանսերէն եւ մանաւանդ
հայէրէն լեզուով։ Արդէն անկարելի է որ Հայի մը չհան-
դիպիս ուեւէ վագոնի մէջ։

Խորհ. Երկիրներու երկաթուղիներն ալ մաքուր եւ հան-
գըստաէտ են։ Ինչ կարգի համար որ դնուի տոմսը,
միշտ աղահովուած է որոշ տեղ մը, ուր կլնաս դիշեր թէ
յորեկ հանգստանալ, ունենալով հանդիսա պառկելու
տեղ՝ մաքուր ծածկոցներով, իսկ երկաթուղիին ճաշա-
րաններն ալ գոհացուցիչ են։

Այսպէս, երեքուկէս օրուան ճանապարհ մը կտրեցինք
Մոսկուայէն Թիֆլիս, որու ընթացքին անցանք Վարօնից,
Ռոստով (Ազովի ծովեղերքը), Մախաչկալա, Պաքու
(Կասպից ծովու եղերքը), որ կեղունն է Խորհ. Երկիրնե-
րու նաւթահորերուն եւ մայրաքաղաքը Ասրակյանի։

Յունվար 12, 1933, առաւօտեան ժամը 7ին հասաւ
Թիֆլիս, Վրաստանի մայրաքաղաքը, եւ կէսօրէ յետոյ
ժամը 1ին երկաթուղի նստայ դէպի Երեւան։


Երբ մտայ վագոնին մէջ, չորս կողմու Հայեր ։ Հարժա-
վարը, երկաթուղիի միւս պաշտօնեանները, զինորներ,
սպաններ, ուսանողներ եւն ., ամէնքը Հայ։ Հարցում-
կ'ուղէի ասոր անոր, որոնք շատ լաւ տրամադրութեան
տակ եւ հետաքրքիր կերպով կը պատասխանէին։ Թիֆ-
լիսէն 2 – 3 ժամ գնացքը հեռանալէ յետոյ Կովկասեան
լեռնաշղթաններու մէջէն մտաւ Հայաստանի սահմանը

Ոգեւորութիւնս անսահման էր։ Ուրախութեան սար-
սուռ մ'անցաւ վրայէս եւ արցունքի կաթիլներ սահիլ ըս-
կըսան աչքերէս։ Կ'զգայի թէ տարբեր նուիրական միջա-
վայրի մը մէջ եմ, այսքան դարերէ ի վեր երազուած հայ-
րենի հողին վրայ կը գտնուիմ Հայերէն դրերով գըր-

ւած էին բոլոր կայարաններու անունները, ամէն տեղ հա-
յերէն կը խօսուէր, կատարեալ երուղեռ կար. իւրաքան-
չիւր կայարանի հարիւրաւորներ կ'ելլէին ու կը մտնէին,
գործաւորներ, պաշտօնեաններ, ընտանիքներ, որոնք աշ-
խատանգէ կամ արձակուրդէ կը վերադառնային

Հակառակ եղանակի աննպաստ պայմաններուն, ձմրան
թանձր ձիւնին, բնական տեսարաններու զգլիսիչ տեսքը
կարելի էր տեսնել։ Զիկ զակ ճանապարհներ, կիրճեր,
լեռներ եւ անտառներ՝ իրարու յաջորդող, գեղեցիկ ։ Եւ
դիւթիչ տեսք մը կը ցուցադրէին. նորաշէն կայարաններ,
շնչեր, ծխացող գործարաններ, վերջապէս բոլոր այս
երեւոյթները առաջին ակնարկով ցոյց կուտային եւ կը
զգացնէին վերաշնուրող երկրի մը յատուկ բոլոր բացա-
ռիկ տուեալները։

Այսպէս, 17 ժամուան ճանապարհ մը Թիֆլիսէն մին-



Խ. Հայաստանի Մայրաքաղաք Երեւանը
իր ներկայ երեւոյթով

չեւ Երեւան, որու ընթացքին, Հայաստանի սահմանագլւղ-
խն սկսեալ, անցնելով հետզետէ առաջին կայարանէն՝
Աղթալա, Ալլահվերտի, Սանահին, Գալակերան, Շակա-
լի, Բամպակ - Լոռի, Ղարաքիլիսէ, Արջուտ, Համամլի,
Նալպանդ, Ճաճուր, Օրթաքիլիսէ, Լենինական, Պայօն-
տուր, Աղին, Անի, Գարապուրուն, Արաքս, Մարտարապատ,
Էջմիածին, Ուլուսանլու, Յունվարի Յին հասանք Երե-
ւան:

Խ. Հայաստանի մայբաքաղաքը՝ Երեւան, 120,000 բը-
նակչութեամբ, ուր ես կ'երեւակայէի տեսնել գիւղ մը,
բայց ինչ տեսնեմ, Երեւակայութիւնս զիս խարած էր . . .
Ես տեսայ քաղաք մը, որ հինի աւերակներուն վրայ կը
կերտուէր, Խ. Հայաստանի սիրտը՝ Երեւանը, արդիա-
կան քաղաք մը՝ բոլոր առաւելութիւններով: Ամէն կողմ
շինարարութիւն, նոր շինուած չէնքիր, նոր հիմնադր-
ւածներ . . .: Եւ այս տեսքը կը կազմէր հակադրութիւն




Հայաստանի նորաշէն թանուրական Շենքերէն Մին

մը հին Երեւանին, հինէն մնացած խարխուլ չէնքերուն,
հինը դատապարտուած էր մեռնելու շինարար մուրճի
հարուածներուն տակ: Կը քանդուէին բոլորը, նորը
շինելու համար: Եւ պէտք է ըսել; որ այսքան կարճ ժա-
մանակի մը մէջ Հայ աշխատաւորութիւնը այնքան հրաշք-
ներ է գործեր, որ չփնահատել ուղղակի ստորնութիւն է:

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՄԻՍՏԵՄԸ

Առաջին հետաքրքրութիւնս եղաւ, Հայաստանի մէջ,
տեղեկութիւններ քաղել կառավարական սիստեմի մա-
սին, որ արտասահմանի մէջ հանելուկ կը թուէր: Բայց
շուտով կրցայ ըմբռնել Խորհրդային կառավարութեան
այնքան արդիական եւ ժողովրդական ձեւը:

Ընդհանուր ընտրութիւնները տեղի կունենան երկու
տարին անդամ մը եւ երեմն տարին անդամ մը, երբ
պէտք տեսնուի: Ընտրութիւնը կը կատարուի վարէն
վեր, փոխանակ վերէն վար՝ ինչպէս ուսմկավարական
կարգերու տակ: Այսպէս, նախ գիւղերը կընտրեն իրենց
խորհուրդները, յետոյ գիւղ. խորհուրդներու համագու-
մարը կընտրէ գաւառներու Խորհուրդը, քաղաքները կըն-
տրեն իրենց Խորհուրդները եւ այս բոլորին համագումա-
րը՝ իրենց ներկայացուցիչները, որոնցմով կը բացուի
Խորհուրդներու Համագումարը՝ մայրաքաղաքին մէջ, որ
ւրկին գերազոյն իշխանութիւնն է: Առանց սեռի, կրօ-
նի եւ աղջութեան խտրութեան, 18 տարեկանէն վեր ամէն
քաղաքացի կրնայ մասնակցիլ ընտրութեանց: Այս ձեւի
առաւելութիւնն այն է, որ ժողովուրդը ինք ուշակի նր
քուէովը չ ընտրեր իր երկրի նախադաշը կամ Քօնկրէս-
մէնը, այլ զանոնք կընտրէ իր քուէով ընտրուած ներկա-
յացուցիչներու ժողովին միջոցաւ, եւ ինչպէս որ ինք իրա-
ւունք ունի իր Խորհուրդին մեռէ մէկ անդամը եւ կամ ներ-
կայացուցիչը նույնչել, եթէ ան թերանայ իր պարտա-



կանութեան մէջ, նոյնպէս իր քուէով ընտրուած ներկայացուցչական ժողովը կընայ յետո կոչել ամենին բարձր պաշտօնեան անդամ :

Կեդր. Գործադիր Կոմիտէ .—

Խորհուրդներու Համագումարը կընտրէ Կեդր. Գործ. Կոմիտէն (Կենտիործկոմ), որ իր կարգին կընտրէ իր նախագահը, որու պաշտօնը համազօր է ռամկավարական երկիրներու Նախագահի պաշտօնին : Կենտրործկոմը կը հըրատարակէ օրէնքներ եւ կը հսկէ անոնց գործադրութեանը վրայ :

Ժողովրդական Կոմիսարներու Խորհուրդ (Ժողկոմիորէ)

Կեդ. Գործ. Կոմիտէն ինքը կը նշանակէ Ժողովրդական կոմիսարները .—Հողագործական, Առողջապահական, Պարենաւորման, Աշխատանքի, Լուսաւորութեան, Եւլն., որոնք համազօր են Նախարարական Խորհուրդի : Անոնց իւրաքանչիւրը կ'ունենայ իր Նախագահը եւ բոլորին համար մէկ նախագահ, 2 տեղակալներով : Ասոնցմէ իւրաքանչիւրը ունի իր առանձին հիմնարկութիւնը, օրինակ .— Հողագործական Ժողովրդական Կոմիսարիատ (Հողժողկոմատ), Առողջապահական Ժողովրդական Կոմիսարիատ (Առժողկոմատ), Եւայլն :

Խ. Հայաստանի Կեդ. Գործ. Կոմիտէի Նախագահն է այժմ Արմէն Անանեան, որ տարուան չորս ամիսը հերթական կերպով կը նախագահէ Անդրկոմիկասեան երեք հանրապետութեանց Կեդր. Գործ. Կոմիտէի Ժողովներուն : Անոր բացակայութեան կը նախագահէ Ռուբէն Դաշտեան :

Ժողկոմիորէի Նախագահն է Սահակ Տէր Գարրիէլեան, որ նոյնպէս հերթական Նախագահն է Անդրկոմիկասեան Համագումարական Երգնեան, որ միաժամանակ Նախագահն է Երամայիս Երգնեան, որ միաժամանակ Նախագահն է Երեւանի Քաղ. Խորհուրդին եւ Երկրագործական կոմիսար Անդրկոմիկասեան Ֆեղերացիայի :

Քաղաքային Խորհուրդ (Քաղխորէ)

Քաղխորէուրդը կընտրուի քաղաքի բնակչութենէն եւ անոր նախագահը համազօր է Քաղաքապետի (Մէջը) : Հայաստանի բոլոր քաղաքները ունին իրենց քաղխորէուրդները, որոնք իրենց կարգին ունին առանձին բաժանմունքներ՝ առողջապահական, Փինանսական, շինարական, եւայլն :

Ոստիկանական

Քաղաքներու եւ գիւղերու կարգապահութեան գործը կը գեկավարէ հանրային միլիցիայի վարչութիւնը :

Կեդրանական Կոմիտէ (Կենտկոմ)

Կեդ. Կոմիտէն, որ կը ներկայացնէ Կոմունիստական Կուսակցութիւնը, ունի իր գաղտնի ոստիկանութիւնը (Զեկա կամ Կըրէու), որ կը հսկէ ներքին քաղաքականութեան վրայ : Կոմ. Կուսակցութեան Հայաստանի Կեդր. Կոմիտէի քարտուղարն է Աղասի Խանջեան, որոն գիրքը Հայաստանի մէջ համազօր է Ռուսիոյ մէջ Ստալինի գիրքին :

Բանգիւղ Տեսչութիւն

Վերին հսկէ մարմինը, որ իրաւունք ունի ունէ ատենքնութեան ենթարկելու վերոյիշեալ հիմնարկութիւններն ու անոնց գործերը :

Հայաստանի Կեդ. Գործ. Կոմիտէն եւ Ժողկոմիորէ (ինչպէս նաեւ Վրաստանի եւ Ատրպէյճանի նոյն մարմինները), համակովկասեան ինդիբներու մէջ իրենց որոշ հրահանդները կ'ստանան Անդրկոմիկասեան Ֆեղերացիայի Կեդ. Գործ. Կոմիտէն, որուն, ինչպէս վերը յիշեցինք, հաւասար ձայնով կը մասնակցին երեք հանրապետութիւնները, եւ որուն Նախագահութիւնը՝ հերթով, չորսական ամիս կը վարեն Հայաստանի, Վրաստանի եւ Ատրպէյճանի Կեդ. Գործ. Կոմիտէի Նախագահները :

Նոյնն է նաեւ Անդրկովկասեան Ֆեղերացիայի ժողկոմ-խորհի համար :

Իսկ Անդրկովկասեան Ֆեղերացիայի Կեդ . Գործ . Կոմիտէն եւ Ժողկոմխորհը իրենց համամիութենական գործերուն համար որոշ հրահանդեր կ'ստանան Համամիութենական Կեդ . Գործ : Կոմիտէն եւ Ժողկոմխորհէն , որուն կեղրոնն է Մոսկուա : Համամիութենական Կեդը . Գործ . Կոմիտէն կը ներկայացնէ բոլոր դաշնակից Խորհ . Հանրապետութիւնները . Ռուսիա , Ռւբրանիա , Հայաստան , Վրաստան , Ատրպէյձան , Եւլն . , արտաքին աշխարհի առջեւ :

Մոսկուայի մէջ Հայեր ալ ունին մեծ եւ պատասխանատու պաշտօններ , ինչպէս Գարախան՝ Խ . Միութեան Արեւելեան Բաժնի Արտ . Գործոց Ժող . Կոմիտար (նախարար) , Միկոյեան՝ Խ . Միութեան Պարենաւորման Կոմիտար , Եւայլն :

Երբ մարդ կ'ուսումնասիրէ Խորհուրդային կառավարութեան ձեւը , կուդայ այն հաստատ համոզման , որ իրապէս Խորհ . կառավարական ձեւը ժողովրդական կառավարական ձեւ է : Երկրին մէկ ծայրէն միւսը կրնաս համորդել առանց ուեւ ձեւակերպութեան , կրնաս տեսակցիլ , խօսակցիլ եւ բոլոքել բոլոր մեծ ու փոքր պաշտօններուն , ինչպէս քու շատ մտերիմ բարեկամիդ : Փաստի համար յիշեմ , որ ես անձամբ կատարած եմ այդ փորձը շատ մը պետական հիմնարկութիւններու մօտ , ինչպէս Հայաստանի Կեդ . Գործ . Կոմիտէն Նախագահի տեղակալ Ռ . Դաշտօեանի , Կեդ . Կոմ . Մանուշարեանի , Հանր . Դատախազ Պետիկ Թօրոսեանի , Առժողկոմ Մալխասեանի , Քոչարեանի , որոնք ամէնքն ալ իմ վրայ թողուցին չափազնց լաւ տպաւորութիւն . գործունեայ , իրենց պարտականութեան գիտակից եւ արժանիքի տէր անձինք :

Զեմ գիտեր , թէ Մայր Երկրէն դուրս գտնուող արկածախնդիր Հայեր արդեօք ի՞նչ կուզեն , ի՞նչ հիման վրայ

նիզակ կը ճօճեն Խ . Հայաստանի դէմ ։ Միթէ՞ կ'ուղեն որ Հայաստանի կառավարութիւնը իր գոյութիւնը արդարացնելու համար անպայման կուիւ յայտարարէ թուրքերու , վրացիներու եւ կամ ոռւսերու դէմ : Արդեօք աւելի խելացի գործ չէ՞ այդ բալոր դրացի ազգերուն հետ նորմալ պայմաններ ստեղծելը : Միթէ՞ գնահատելի չէ , որը Խորհ . վարչաձեւը կարողացած է վերցնել այս բոլոր ազգերուն մէջն խարականութեան ոգին :

Ազգային փոխադարձ ատելութեան փոխարէն ես Հայաստանի մէջ նշմարեցի եղբայրակոն բարձր ոգի մը , որուն կը կարօտէինք շատոնց :

ԹԱՏՐՈՒՆ ԵՒ ՄՇԱԿՈՅԹ

Քանի մը շարժուան ընթացքին արդէն կարողացայ նշմարել , թէ այլեւս չկան այնտեղ վրէժի եւ ատելութեան չար զգացումներ , այլ կան հասարակական դաստիարակութիւն , ազգային զրոշմ կրող բարձրագոյն դպրոցներ , համալսարան , Հայ թատրոն , օբերա , սինեմա , մատենադարան , թանգարան , գեղարուեստից վարժարան , վերջապէս մշակոյթի հսկայ վառարան մը , ուր կ'աճի եւ կը յառաջանայ նոր սերունդ մը՝ հասարակական առողջ եւ դիտակից դաստիարակութեամբ մը :


Երեւան հասած օրս հիւրասիրուեցայ ծանօթ բարեկամիք . Գրիգոր Մուշեանի կողմէ , որ կոմունիստական բըժքական համալսարանի հերթական դասաւանդ բժիշկներէն մէկն է :

Տակաւին հաղիւ հանգստացած եւ դեռ երազի մէջ՝ թէ արդեօք իրաւ Հայաստանի մէջ եմ . . .

—Դէ՞ , փոխիկ'ր հագուստներդ , գնանք :

—Ռուր , բժիշկ :

—Այս գիշեր Փափազեանի Օթէլլօյի վերջին խաղն է , տէ՞ , չո՛ւտ արա :



Խ. Հայաստանի Սբառութերը
Բացօդեայ Մարզանիքի Պահուն

Եւ կլանք ճամբայ, անցնելով Ապանդարեան Փողոցէն
դէպի Արովեանը :

- Բժի՛շկ, բաւական հեռո՞ւ է պետական թատրոնը :
- Մի տաս - տասնհինգ վայրկեան պիտի քալենք :
- Աւրեմն նստինք թրամվայ :
- Տէ գնա փորձ արա, եթէ կընաս մի տեղ գտնել :

.-Ինչո՞ւ . . . :

.-Մեր երկրի համար սա մի նորութիւն է . . . :

Այս միջոցին թրամվան սուրալով եւ զանդահարելով
կուգար Արովեանէն դէպի վար եւ իրասիս կարելի չէր
մօտենալ. ներսը լեցուն էր ու շատեր կախուած գոներու
եղերքէն. կիսաստու եւ լուսաջող պատուհաններէն կը
տեսնուէին ժամանեալ եւ կը լսուէին ուրախութեան
ձայներ, որոնք կերթային միանալու փողոցներու անկիւն-
ները սպասող ոստիկաններու սուլոցներուն, փոքր տղա-
յոց «սիկարէ՛թ, պապիրո՛ս, Հայաստանի ամենալու Հին
Նարկիլէ՛» գոչումներուն, ճոնչացող սայլերու, սլացող
օթօններու, մօտիկ տուներէն լսուող բատիոյի, փողոցէն
անցնող բազմութեան ձայններուն եւ միանուագ տեղացող
ձիւնի մեծ գնդիկներուն հետ, կազմելով սիմֆոնի նուագ-
մը, որ այնքան թրթուն, այնքան հրապուրիչ աւ ազդու-
էր, որ չպիտի կընար տալ ինձի ոնեւէ ուրիշ բան, քան այդ-
բոսէի զգացումն . . . :

.-Բայց, բժիշկ, ինչո՞ւ չեն ելլեր ասոնք թրամվայէն,
որ ուրիշներ ալ օգուուին :


.-Շատեր իրանց աշխատանքի ժամերից յետոյ մտնում
են ու ման գալիս մի քանի ժամ, մանաւանդ երախանները,
մինչեւ որ յոդնեն : Նրանց համար սա մի մեծ ուրա-
խութիւն է, եւ իրօք, այսօր ուրախ է երեւանը, որ հագել
ու դրել է իրա մէջքին երկաթէ գօտի : Դեռ մի քանի
տարիներ առաջ սայլերն ու կառքերն էին անցնում, իսկ
այսօր օթօններն ու թրամվան են սլանում : Տեսնո՞ւմ ես
թէ ի՞նչ թափով յառաջ ենք գնում . . .

Հասանք թատրոն . . . «Ճամպար, ընկեր», . . . մտանք
ներս : Հապճեպ ակնարկով մը դիտեցի չորս դիս, դոհա-
ցուցիչ կերպով հագուած, մաքուր եւ զուարթ դիմագի-
ծերով բազմութիւն մը . . . եւ ահա զանդակը հնչեց, բաց-
ւեցաւ վայաշոյրու . . . : Սա չափը ըսեմ, որ սքանչելի
էին՝ մանաւանդ Փափազեան՝ Օթէլլօյի, Զանան՝ Եակոյի

եւ Տիկ. Ոսկանեան՝ Տեղտէմօնայի զերերուն մէջ. իսկ բեմայարդարումը եւ հագուստները կատարեալ էին:

—Ինչպէս սիրեցիր, Երուանդ, Ամերիկայում ունէ՞ք էսպիսի խմբեր:

—Շիտակն ըսելով, բժիշկ, գրեթէ առաջին անդամն ըլլալով կը տեսնեմ այսքան խնամով պատրաստուած, կարդապահութեամբ եւ արուեստի կատարելութեամբ Հայթատրոն մը:



Երեւանի նորաշեն Օբերան

—Մա միայն պետական թատրոնն է. ունենք նաեւ տարբեր խմբեր եւ կարող ուժեր, որոնք հերթականօրէն տարբեր վայրերի մէջ ներկայացումներ են սարքում ժողովրդակարգացմանը համար. իսկ մօտերս կը գնանք տեսնելու նորաշն օբերայում «Ալմաստ»ը, որ մեր պատմութեան մէջ առաջին օբերան է հայերէն լեզով:

—Լսած եմ այդ մասին:

—Ո՞ւր:

—Երբ Մովկուա հանդիպում ունեցայ Դերասան Արէլեանի, որ հանդստի համար հոն կը դանուէր:

Ներկայացման աւարտումէն եւ խմբի մի քանի անձերու հետ ծանօթանալէն ետք, 10 հոգի հաճելի եւ ընկերական գիշեր մը ունեցանք Բժիշկի տունը: Առաջին անդամն ըլլալով ճնկեցի Հայաստանի համով հոտով ըմպելինէն եւ ճաշակեցի Կեսարացիներու ապուխտէն:

Շարունակելով հարցումներս.

—Ընկերներ, կարելի՞ է Երեւանէն տեսնել Արարատը:

—Անչուշա, ընկեր, որքա՞ն ես մնալու Հայաստանում:

—Հաւանաբար մէկուկէս ամիս:

—Զարմանում եմ, այն որ դալիս է արտասահմանից, միշտ հարցնում է «Ո՞ւր է Արարատը»: Դէ, հոգ մի անիր, հանդիստ քնիր, էկուց կը տեսնես բոլորին:

Տիկ. Ոսկանեան լրացնելով խօսակցիս խօսքը.

—Ու կը տեսնես մեր Հայաստանի սեւ աչուի ու գեղեցիկ աղջիկներին...

—Ընկերներ, ինչո՞ւ Արարատը մեր սահմանների մէջ է:

—Գնա Դաշնակներին հարցըու: Թէ մի քիչ էլ մնային Հայաստանում, Երեւանն էլ կտային թուրքերին, ինչպէս տուին Արարատեան նահանգի մի մասը՝ Կարսը, իդատիրը, Օլթիի քարածուիի հաքերը... եւ պատճառ եղած հազարաւորների ջարդին Ալեքսանդրովում (Լենինական):

—Բայց, ընկերներ, Դաշնակցութիւնը անշուշտ վրայ տալու համար չէր որ մզեց այդ կոիւները:

—Ընկեր, երբ մի լաւ ուսումնասիրն իրական անցքերին, պիտի տեսնես որ արկածախնդրական շահերի, եւրոպական պետութիւնների խարեւայութիւնների ետեւից վաղեղով օդի մէջ միացեալ եւ անկախ Հայաստանի յոյսերով օրորուեցին նրանք... եւ կարծես մեր սահմանները նեղ դային, 1920ին յարձակուեցին թրքական հողամասերի վրայ, մի էնալիսի պարագայում, երբ Հայաստանի ձեռքումն էր 1914ի սահմանները: Սա դատապարտելի մի ոճիր էր, որ գործեց Դաշնակցութիւնը, առանց նըկատի ունենալու իրա եւ թշնամի ուժերի կարողութիւնը, մերոնց ներքին երկպառակութիւնը, աղդամիջեան կոխւները, Փինանսական եւ պարենաւորման դրութիւնը, եւ Անդրկովկասը Ռուսիային անջատելու եւ Բագուն գրաւելու թուրքիոյ. ծրադիրը:

—Եւ ի՞նչ պատահեցաւ, ընկեր:

—Թուրք զօրամասեր կատաղած, մի կարճ ժամանակում յառաջցան եւ Դաշնակցութիւնը, անարդ վախկոտութեամբ՝ համարեա առանց կոռուի, յանձնեց ամբողջ երկիրը թուրքերին եւ 1920ին Ալեքսանդրովում Խատիսեան թուրքերի հետ կնքեց ծանօթ տիրահոչակ դաշնադիրը, որով մնում էր միայն Երեւան նահանգը եւ Հայաստան դառնում էր մի հայաբնակ նահանգ՝ թրքական ըսպառնալիքի տակ:

—Բայց, ընկեր, ի՞նչո՞ւ մինչեւ այդ Հայ պօլեւիկները չմիջամտեցին:

—Մորհ. Միութեան իշխանութիւնը շատ անդամ ցանկացել է հաշտութիւն գոյացնելու Հայ ժողովրդի եւ բողը հարեւան երկիրների միջեւ: Լենին ինքը ջատադովել է ինչպէս բոլոր ազգերի նոյնպէս Հայերի ինքնորոշման իրաւունքը եւ այդ նպատակով էլ Շահումեանին նըշանակել էր լիազօր՝ համաձայնելու Կովկասեան ազգերի

հետ: Բայց էդ մեծ Հայ կարմիր Յեղափոխականի ջանքերը խորտակուեցին Ատրաէյձանի Մուսավաթականների, Վրացի Մենչեւիկների եւ մեր Դաշնակցական բաղդախնդիրների չնորհյւ եւ երբ Շահումեան Պագուից վերադառնում էր իր քսանեւվեց ընկերներով, մատնուեց եւ անդիւցիների կողմէց գնդակահարուեց իր ընկերներով:

—Ընկեր, Ալեքսանդրովովի այդ տիրահոչակ դաշնագրէն յետոյ ինչպէս խորհրդայնացաւ Հայաստանը:

—Հէնց որ Խ. Ռուսաստանը ջարդ ու փշուր արեց Վըրանկելի բանակը եւ կնքեց հաշտութիւն Լեհաստանի հետ, եւ Ատրաէյձանը խորհրդայնացաւ, Հայաստանի բանւրագիւղայիւթեան հրաւէրով Հայաստանին էլ օպնութիւն ցոյց տուեց:

—Իսկ այդ օդնութիւնը ինչպէս պատահեցաւ. կոխւո՞վ թէ բարեկամութեամբ:

—Ինչպէս ասացի, Ալեքսանդրովովի տիրահոչակ դանագրով Հայաստանը գրեթէ ոչնչանում էր եւ Դաշնակներն էլ զգալով գրութեան ծանրութիւնը, յանձնեցին կառավարութիւնը Հայ պօլչեւիքներին 1920 Նոյեմբեր 29ին եւ Սարգսի կասեան նշանակուեց Խ. Հայաստանի Հանրապետութեան նախագահ: Սա պատահեց առանց արիւնակեղութեան եւ թուրքերին հրամայուեց չյառաջանալու մի քայլ:

—Իսկ Դաշնակցականներու հանդէպ ի՞նչ վերաբերմունք ունեցան Հայ պօլչեւիքները, եւր երկրի կառավարութեան ղեկը առին ձեռքերնին:

—Նրանք հրաւիրեցին Դաշնակներին, բացի Ալեքսովի դաշնագիւր ստորագրովներին՝ որոնց հրամայուեց 24 ժամուան ընթացքում հեռանալ Հայաստանից, մնացեալներին՝ անսալ Խ. Իշխանութեան եւ լծուել խաղաղ աչխատանքի:

—Եւ պատահեցաւ այդպէս:

—Ոչ: Անմիջապէս որ թուրքեր հեռացուեցին Ալեք-

սանդրօպօլից, դաշնակ չէֆեր սկսեցին ներքին դաւադը-
րութեան, մի էնպիսի ժամանակ՝ երբ թուրքեր եւ Հայ
պօլչեւիկներ Մոսկուայում, Ռուսերի միջամտութեամբ,
Հայաստանի սահմաններն էին որոշում եւ թուրքեր յետ
էին տալիս 1914ի սահմաններին:

—Շատ հետաքրքրական է, ընկեր, խնդրեմ եթէ ձեզի
եւ ընկերներուն նեղութիւն չափանակ էցիք:

—Ոչինչ, ընկեր, էդպէս Հայ պօլչեւիկներ, դաւադը-
րութեան հետեւանօք բանտարկեցին մի քանի դաշնակներ
իսկ Վրացեան, որպէս մի մեծ դաւաճան եւ խաբերայ,
կեղծում էր եւ աղատ, իսկ 1921ի Փետրուարին դաշնակ-
ներ Վրացեանի առաջնորդութեամբ դրաւեցին կառավա-
րութիւնը:

—Միթէ Հայ պօլչեւիկներ բաւարար ոյժ չ'ունէ՞ին:

—Մերոնք զինուորական զօրութեամբ զրաւած չէին Հա-
յաստանը, գրա համար էլ մեծ ոյժ չէին ներկայացնում:

—Իսկ ի՞նչ պատահեցաւ բանտարկուած դաշնակցա-
կաններուն եւ Մոսկուայի դաշնագրին:

—Հայ պօլչեւիկներ Դաշնակների դաւադիր յարձակ-
ման յանկարծակիի եկած՝ մեծ կորուստով նահանջեցին
եւ էր միջոցին չինայեցին իրանց ձեռքում գտնուած մի
քանի խմբագետներին, իսկ Դաշնակներ՝ կառավարու-
թեան զեկը իրանց ձեռքում առնելէ յետոյ, հեռազրեցին
թուրքերին՝ խնդրելով օգնութիւն կռուելու պօլչեւիկնե-
րի դէմ, իսկ Մոսկուա էլ հեռագրեցին, թէ իրանք են Հա-
յաստանի տէրերը եւ չեն ձանաչում Հայ ժողովրդի անու-
նով կնքուած ուեւէ դաշնագրի այլոց կողմէ: Սա պատ-
ճառ եղաւ, որ թուրքեր յետո կոչեն իրանց պատուիրակ-
ներին ու Հայ ժողովուրդը կորցնի Դաշնակների օրով
կորցրած հողամասերի վերաստացման պատեհութիւնը:

—Թուրքեր օգնութիւն ցոյց տուի՞ն դաշնակներուն:

—Խորհ. Միութիւնը եւ Հայ պօլչեւիկներ կացութեան
ծանրութիւնը զգալով, Հայ Կարմիր Բանակը կայծակնա-

յին արագութեամբ մտաւ Հայաստան եւ պատեհութիւն
չտուաւ որ թուրքեր ուեւէ շարժում ցոյց տան:

—Իսկ Դաշնակցականներ ի՞նչ դիրք բռնեցին:

—Կարմիր զօրաբանակի յառաջացման լուրը որ ստա-
ցան, ժողովուրդը սարսափի մատնած՝ փախցրին մի մաս
իրանց հետ Պարսկաստան, իրանց հետ տանելով պետա-
կան դանձը եւ Տաթեւի ժայռերից վար գլորելով նախա-
պէս իրանց ձեռքում գտնուող Հայ պօլչեւիկ գերիներին:

—Այս վերջին մուտքի ժամանակ արինահեղութիւն
կամ ջարդ պատահեցա՞ւ:

—Ոչ: Բացի Զանգեզուրի ըրջանից, որ մի կարճ ժա-
մանակ կոուելուց յետոյ, գերի Հայ Պօլչեւիկներին
սպանելով փախան: Իսկ Կարմիր Բանակը, իրա մտնե-
լուց առաջ, լուր զրկեց Հայաստանի ժողովրդին, որ մենք
գալիս ենք ազատագրելու Հայաստանը ներքին եւ արտա-
քին թշնամիներից, հաստատել Խորհ. կարգերը եւ ոչ
ոքի ձեռք չենք տալու:

—Փախչողները կրկին վերագարձա՞ն:

—Այո: Նրանց մեծամասնութիւնը զգալով թէ խար-
ւած է Դաշնակ գաւաղիբիներից եւ տեսնելով Խորհ. կար-
գերի խաղաղ քաղաքականութիւնը, վերագարձաւ:

—Ուրեմն, ընկեր, ասո՞նք են պատճառները, որ Դաշ-
նակցութիւնը կը նկատուի թշնամի և. Հայաստանի:

—Ոչ բոլորը: Մենք ունենք Հայաստանում նախկին
Դաշնակցականներ, որոնք զջացած իրանց անցեալի ու-
խալների համար, այժմ հանգիստ սրտով լծուել են շինա-
րար աշխատանքի: Իսկ եթէ պատահի, որ այստեղի
կամ արտասահմանից եկած դաշնակներ հանգիստ չմնան,
մենք ստիպուում ենք պատժել նրանց:

—Իրաւունք ունիք, ընկեր, ևս համոզուամ եմ որ եթէ
ձեր տեղը իրենք ըլլային, աւելի խիստ պիտի վարուէին:
Հարցում մ'ալ, ընկեր: Ներկայիս ի՞նչ է և. Հայաստանի
կառավարութեան գիրքը թուրքիոյ նկատմամբ:

—Մենք բարեկամութեան ձեռք ենք երկարում ինչպէս ուրիշներին նոյնպէս թուրքերին, եւ չնորհիւ Խորհ. իշխանութեան սկզբունքներին եւ նոր սերնդի զարգացման՝ անհետացել է գրեթէ անցեալի տիտուր յիշատակները:

—Իսկ Խ. Հայաստանի կառավարութիւնը իրաւունք ունի^o միջամտելու թրքաբնակ հայերու գործերուն:

—Ոչ: Ինչպէս Թուրքիա զուրկ է միջամտելու իրաւունքն՝ մեր ներքին ինդիբներին, նոյնպէս եւ մենք:

—Հարցում մ'ալ եւ վերջացնեմ: Արգեօք ոեւէ հաւանականութիւն կա՞յ մեր հին հողամասերը կցելու ներկայ Խ. Հայաստանին:

—Ինչպէս ասացի, դաշնակների արկածախնդրութեամբ մ'քիչ էր մնում որ Հայաստան բառն էլ չնջուէր, բայց փառք Հայ բօլեւիքներին, որոնք կրցան թուրքերին հանել Ալեքսանդրովոլից եւ կնքել իսաղութեան դաշնք բոլոր դրացի պետութիւնների հետ, ու այսօր ունենք 28,000 քառ. քիլոմետր տարածութեամբ հողամաս, որ բաւարար է մեր աղդարնակութեան համար:

Իսկ եթէ պատահի, որ մենք պէտք ունենանք ապագայում յաւելեալ հողամասերի, չնորհիւ Խորհ. կարգերի տածած քաղաքականութեան՝ բարեկամական հասկացողութեամբ մենք կարող ենք թուրքերից գնել հողամասեր, որոնք իրանք չեն կարող օգտագործել, իրանց Փինանսական ներ գրութեան մէջ:

Այսպէս հետաքրքրական գիշեր մը անցնելէ յետոյ, առաւօտուն կանուխ բարձրացայ տանիքը, գիտելու Արարատն ու Արագածը: Գիշերը կրկին ձիւնած էր եւ ամբողջ քաղաքը ճերմակ ծածկոյթով մը պատուած, բայց բախտէս արեւը ծագած էր եւ պայծառ օր մը յաջորդած: Դիմաց էր Արարատը, գարերու ծերունակարդ վկան, երբեմնի Հայաստանի վիթխարի, հսկայական բարձունքը . . . :

—Ինչեր ես տեսեր Արարատ. այսօր դու մնացեր ես անքակտելի վկան Հայ ժողովրդի անցեալին, մեր դիւցազնական Հայկաղեանց, Արշակունեաց, Բագրատունեաց հարստութեան շրջանին: Անշուշտ ուրախ ես, չէ^o, որ այսօր կիրկին, քու դարաւոր միայնութենէդ յետոյ, թէեւ գուրս մնացած, բայց հովանիիդ տակ ու վէչերուդ վրայ վերածնած է Հայաստանը: Աւրախ եղիր Արարատ. կը տեսնե՞ս այս տանիքներու ծխնելոյներէն ծուփ դուրս կուգայ. կը լսե՞ս այս եռուզեռող փողոցներու աղմուկները. ասոնք կրկին քու զաւակներդ են, կուգան հակուգան, կ'աճին ու կը զարդանան, բայց այս անդամ անոնք երկաթէ բազուկներ ունին, մուրճ ու մանդալ ձեռքերնին . . . կարմիր են . . . անդրդուելի տիտաններ . . .

Ու Արարատ հրճուեցաւ, ուզեց նա ալ ինձ պէս արտասուել, ծածկեց երեսները ու պատեց մշուշը կրկին: Այս միջոցին լսեցի բժիշկի ձայնը.

—Վա՛ր եկ, էլի՛, չե՞ս մըսում, չուտ արա, Շաքէն թէյը պատրաստել է:

—Բայց բժիշկ, ինչո՞ւ Արարատը Հայաստանի կառավարութիւնը իր խորհրդանիշ կը գործածէ, քանի որ մեր սահմաններուն մէջ չէ:

—Այդ հարցումը թուրքեր ըրեր են Մոսկուայի, որուն պատասխանուել է, թէ ինչո՞ւ դուք լուսինը գործածում էք ճեր գրօշի վրայ, միթէ^o լուսինը միայն ձեզ է պատկանում:

Արարատի դիմացն է Արագածը, Խ. Հայաստանի ամենաբարձր լեռը, իսկ Երեւանի եղերքէն կը հոսի Հրազդանը կամ Զանգուն:

Նախաճաշէն յետոյ դուրս եկայ պտտելու փողոցները. մեծամասնութեամբ Հայերու ահուններով. Ապանդարեան, Նալբանդեան, Գնունի, Թուրքէնի, Թաֆֆի, Տէրեան, Մնդուկեան փողոցներէն անցայ եւ կորելով Շահումեան Հրազդարակէն, ուր կանգնած է Շահումեանի արձանը,




Շահումեան Հրապարակը եւ Սօվլիօզներու
(պետական տնտեսութիւններու) Տողանցքը

մտայ Արովեան փողոցը (Երեւանի Ֆիֆր Եվլինիւն), ուրկէ թրամվայ նստելով ուղղուեցայ գէպի համալսարան :

Շէնքի ճակատը ոսկեզօծ տառերով գրուած էր Խ. Հայաստանի Պետական Համալսարան : Ներս մտնելով, ծանօթացայ Համալսարանի վարիչ Սահակ Հայրապետեանի եւ շարք մը փրօֆէսօրներու եւ ուսանող - ուսանողուհիներու հետ, որոնց հետ ունեցայ տաք խօսակցութիւն մը : Փրօֆ . Նաւակատիկեանի առաջնորդութեամբ պատեցայ Համալսարանի կից նորաշէն ինսպիրիւտները -մանկավարժական, բժշկական, անասնաբուժական, հողագործական, աստղագիտարանը, ճոխ գրադարանը, լապօրատորները, եւն . : Գտնուեցայ գասաւանդութեանց միջոցին, հայոցումներ ըրին Ամերիկահայ Ուսանողական Միութեան գործունէութեան մասին, որուն մէկ անդամն

ըլլալով՝ գոհացուցիչ պատասխաններ տուի եւ անոնք ալ գոհունակութեամբ արտայայտուեցան նախապէս դրկըւած նիւթերու համար :

Յուցակ մը առի գրենական պլիտոյքներու, որը դրկած եմ Ամերիկահայ Ուսանողական Միութեան Պատգամաւորական Ժողովին, նամակով մը : Ուրախ եմ ըսկելու, որ այդ նամակը խիստ նպաստաւոր տրամադրութիւն ստեղծած է Ուս . Միութեան Պատգմ . Ժողովին մէջ եւ Ժողովը բուռն խանդավառութեամբ որոշած է շարունակել ի նպաստ ի . Հայաստանի Համալսարանի իր գրենական պիտոյքներու օժանդակութիւնը :



Խ. Հայաստանի Պետական Համալսարանը
եւ նոր քրամվան

Յաջորդ օրը այցելեցի Նկարչական ինստիտուտը, հոն եւս ծանօթացայ վարիչին հետ, այցելեցի դասարանները, մօտ 200 հոգի գործի վրայ, ամէնքն ալ կը գծէին, կը քանդակէին, կը նկարէին :

—Ինչպէս էք գտնում, ընկեր, մեր աշակերտների գործերը:

—Շատ յաջող են:

Եւ իրապէս, գտնուած ըլլալով Ամերիկեան նկարչական վարժարաններ ալ, անմիջականօրէն համեմատութեան զրի եւ առանց վարանելու կրնամ ըսել, որ մեր Հայաստանի աշակերտներուն նկարչական գործերու մակարդակը աւելի բարձր էր, երբ նկատի առնենք պայմանները: Հոս եւս զգալի էր պակասը որոշ նիւթերու ։ Վըրձին, ներկեր, կտաւ եւայլն:

Ուսումնական ասպարէզին մէջ Հայաստանի տարածաշխատանքը զերազնահատելի է եւ ես ունեցայ այն համոզումը, թէ մեր երկիրը իրապէս օժտուած է բարձր կուլտուրայի բոլոր յատկութիւններով եւ թէ եւ կան պականեր, բայց յամառ աշխատանք կայ դանոնք լրացնելու համար:

Թ. Ա. Ն Գ. Ա. Բ. Ա. Ն

Այցելութիւն մը տուի պետական թանգարանին, որը նոյնպէս կ'երեւակայէի տեսնել փոքր շէնք մը՝ քանի մը նկարներով: Բայց երբ ներս մտայ, այդ համոզումս արդէն վոխուեցաւ:

Խոշոր շէնք մը Արովեանի վրայ եւ խաչաձեւ, ընդարձակ սենեակներ, լեցուն գեղարուեստական գործերով: Մուտքի դռան մօտ, ցուցափեղկի մէջ զետեղուած էին հին հայկական դրամներու հաւաքածոները ։ Մեծն Տիգրանի, Արշակի եւ Բագրատուննեաց հարստութեան ժամանակներէն, ինչպէս նաև Հաւաքածոյ մը՝ Ռուբինեաց (Կիլիկիոյ) հարստութեան շրջանէն:

Իրարու յաջորդող սենեակներու հնագիտական մասին մէջ զետեղուած էր ճոխ հաւաքածոյ մը մագաղաթներու, խաչաղբերու, արձանագիր քարերու, հին անօթներու, եւլն., որոնց մեծ մասը Փրօֆ. Մառի առաջնորդու-

թեամբ գտնուած էին Անիի պեղուաներու ժամանակ եւ վոխաղը գործած Մոսկուա կամ այլուր, բայց այսօր Խորհ. կառավարութիւնը վերադարձուցած է Հայաստանի, որոնք կը պահուին այժմ Երեւանչ թանգարանին մէջ եւ Հայաստանի Պետ. Թանգարանը դարձուցած են Միութեան առաջնակարգ թանգարաններէն մին:

Իսկ նկարչական գործերը իրապէս սքանչելի են եւ կը նամ ըսել ունինք շատ մը արուեստագէտներ, որոնք կը նան մրցիլ եւրոպական եւ ամերիկեան նկարիչներու հետ: Հոն էին Այլազովսկի նկարներու մէկ մասը, Ս. Առաքէլեանի, Մ. Ալաջանեանի, Վ. Սուրբէնեանի, Մ. Սարեանի, Փ. Թէրլէմէղեանի, Վ. Շաքարեանի, Թագէսուեանի եւ այլոց գործերը, որոնք վրձինի հարուածներով կտաւի վրայ գրած էին կեանք եւ չունչ: Հիացումով կը դիմէի այդ հարիւրաւոր նկարները, որոնք մէյ մէկ հրաշակերտներ էին: Անոնք մերն էին, մեր ցեղի զաւակներուն գործերը, մեր Հայաստանի թանգարանին մէջ. Հայերու մատներ են արտադրեր զանոնք, հայկական երկնքի տակ, Հայու մտածումով եւ Հայաստանի կեանքէն խօսող...:

Ինչպէս չհրձուիլ, երբ կը տեսնենք, թէ այսօր, Խ. Հայաստանի կառավարութիւնը լաւ կերպով կը վարձատրէ իր արուեստագէտները՝ գեղարուեստի եւ արուեստի բոլոր մարդերուն մէջ:

Իրիկուան ճաշի հրաւիրուած էի ընտանիքի մը տունը: Համելի եւ հետաքրքրական երեկոյ մը ունեցայ, սեղանը լաւ պատրաստուած էր եւ մանաւանդ Հայաստանի ընկոյզը, ծիրանը, տանձն ու պահածոյ համեմները... Ժամը 5ին ճաշը լրացած էր արդէն (Խորհ. երկիրներու մէջ ժամը 3ին ընդհանրապէս կը լրանան գործերը եւ ժամը 4ին ճաշի ժամանակ է):

—Ընկեր, ինչպէս էք սիրում մեր կերպութները. անշուշտ Ամերիկայում դուք ունէք ամէն ինչ եւ առատ ուտելիքներ, որոնց չեն կարող հաւասարիլ մերինները:

—Կը սխալիք, ընկեր, եթէ իրապէս ամէն օր այսպէս կուտէք, երանի ձեղի։ Այս, Ամերիկայի մէջ ամէն ինչ կարելի է գտնել, բայց երբ դրամ եւ դործ չունիս՝ անօթի կը մնաս։ Դուք Ամերիկան կ'երեւակայէք անբաւ հարըստութեան, ճոխութեան, առատութեան եւ անդործութեան երկիր մը։

—Դէ, ընկեր, մենք էլ գիտենք։ Մենք անդործներ չունենք, բոլորս էլ աշխատում ենք, վճարուում ենք եւ կօսպեատիվներից ստանում որոշ քանակութեամբ մեր պիտոյքները։ Մի օր առատ, մի օր նեղ, ստամոքնիս լիքն է։ բայց մենք յոյս ունենք, որ մօտ ժամանակում աւելի լաւը պիտի լինի, զբա համար էլ երբեմն աշխատում ենք հարուածային տեմպով։

—Բնկեր, բատիօ ունի՞ք տունը։

—Գրեթէ ամէն տուն ունի։

Ու տիկինը դարձուց եելկարական կոճակը։

—Բայց ինչպէ՞ս կարելի է։

—Ինչո՞ւ չէ։ Պետութիւնն է տալիս մեզ չնչին գումարով։

«Ալօ, Երեւանն է խօսում»... եւ ամէն ինչ հայերէն լեզով, հետաքրքրական փրոկրամ մը, լուրեր օդի փոփոխութեան մասին, ներքին եւ արտաքին լուրեր, առողջապահական, բանախօսութիւններ, նուագ եւայլն։

Անցնելով երկրի ինտուալքիալ կեանքին եւ պտտելով ու տեսնելով քանի մը վայրեր, ինչպէս քօնսերվի, Արարատի, մեքենական կարի գործարանները, հիարոելեկտրակայան եւլն., կրնամ ըսել, թէ շատ մօտիկ ապագային մեր երկիրը կրնայ դառնալ արդիական հասկացողութեամբ գործարանային երկիր մը։

Վերոյիշեալ գործարանները, որոնք, մեր երկրի ելեկտրաֆիկցիայի չնորհիւ, օժտուած են ելեկտրական մեքենաներով, կարելի է դաղդատել նոյնիսկ ամերկ. ճարտարարուեստական հսկաներու հետ։ Խ. Հայաստանը

աշխատաւորական երկիր է, գործաւորի իրաւունքները ունակոխող շահագործումներ չկան այնտեղ, ժողովուրդը ինքն է ճարտարարուեստին տէրը։

Եւ երբ բազգատութեան կը դնենք մեր երկիրը կապիտալիստական երկիրներու հետ, կը տեսնենք որ վերջիններուն մէջ տնտեսական տագնապը օրէ օր կը խորանայ եւ միլիոնաւոր մարդիկ փողոց կը նետուին, անդործութեան գիրկը, մինչ Խորհ. երկիրները կը զտնուին աշխատող բազուկներու հսկայական պահանջի մ'առջեւ եւ այնտեղ կ'աճի ինդուստրիալ շինարարութիւնը։

Խորհ. Միութիւնը հաւատարիմ է իր որդեգրած սկզբանքին ։ «Ով որ չաշխատիր, չուտեր»։ Ով որ անկեղծ կերպով կը փարի աշխատանքի, կը դնէ իր սիրտն ու հոգին հասարակական աշխատանքի մէջ եւ չդաւաճանէր աշխատաւորական պետութեան, նա կ'ապրի եւ կ'ապրեցնէ իր նմանները ։ «Մէկը ամէնքի եւ ամէնքը մէկի համար»։

Այս, կան անցողական շրջանի կարգ մը գժուարութիւններ, որոնց կը տոկայ ժողովուրդը, բայց չկան այնպիսի թշուառութիւններ, որոնց հանդիպեցայ վերագրածին Յունաստանի եւ Սուրբիոյ Հայ գաղութիւններուն մէջ։

Խորհ. Երկիրներու եւ Խ. Հայաստանի կարգ մը գլժւարութիւնները, որ չարախօսներ նիւթ ըրած են ծամծըմելու, հետեւեալներն են։

1. Բնակարանային ։ Արագ աճող բնակչութեան չնորհիւ, Խորհ. Երկիրները իրենք զիրենք դէմ յանդիման կը գտնեն բնակարաններու պակասին։ Եւ Կառավարութիւնը իր ճարտարարուեստական ծրագիրներու գործադրութեամբ զբաղուած ըլլալով՝ կարողացած չէր այդ պակասը լրացնել լրիւ չափով։ Սակայն վերջին 1-2 տարիներուն մէջ բնակարանային շինութիւնն ալ մէծ թափով կը յառաջանայ։

2. Երբեւկութիւն ։ Նոյնպէս թէ բնակչութեան ա-

ճումը, թէ շարունակական խմբային արձակուրդները եւ թէ երթեւեկութեան վճարումի չափաղանց աժնութիւնը պատճառ եղած են, որ մարդիկ ժամերով սպասեն կայարաններու առջեւ տոմս ապահովելու համար՝ բայց երկաթուղային նորանոր գծերու կառուցումով այս դժուարութիւնն ալ կորսնցուցած է իր թափը:

3. Հագուստեղին. — Հազուստները ընդհանրապէս գուցուցիչ են, բայց աւելի բարելաւելու համար այս կենսական պէտքը, Խ. Միութեան Պարենաւորման Կոմիսար Միկոյեանի նոր հրահանդով ամէն կեդրոնի մէջ նոր հագուստեղինի խանութիւնը սկսած են բացուիլ:


4. Սննդեղին. — Վերջերս ստացուած հետեւեալ նամակը ցոյց կուտայ, թէ արդէն Հայաստանէն իմ մեկնելէս ասդի բաւական բարւօքած է նաեւ սննդեղինի գներն ու այդ պակասն ալ կը գարմանուի լայն չափերով. —

...«Սերելի Երվանդ, ստացայ վիոլը Տորկսինի միջոցավ. շնորհակալություն ֆեզանից, բայց լսել ելի..... ինչո՞ւ եյիր ուղարկել :

«Երվանդ ջան, նամակդ կարդացի որ դուք ուզում եյիք այստեղ գալ. յես գնացի, հարցրի Լուսբաժինը, ասում են, յերք վոր գայ զործը միշտ կայ. յեթէ ցանկանում յես գալ, արի, զործի մասին մի մտածի: Հիմա շատ լավացել է աստեղ, ամեն ինչ կայ, ձմեռվան պէս չի. հացի ֆիլոն արժի 4 ոուրլի (իմ Հայաստան եղած ժամանակ քիլօն 13 ոուրլի էր: Անչուշտ այս ազատ վաճառքի համար էր, իսկ պետութիւնը կուտար բոլորին՝ քիլօն 60 կուպէէնին եւ միջին հաշւով անձգութիւն կը ամ հաց) կարող է պատահի որ ավելի էժան լինի. . .»

Խորհ. Երկիրներու աշխատաւորութեան գիտակից մասնցողական ըջանի յատուկ կարդ մը նեղութիւններ կը տանի քաջութեամբ, վստահ ըլլաւով, որ այդ բոլորը ժամանակաւոր են միայն եւ աշխատաւորական երկրի մը ապագան աւելի փայլուն է: Սա այ շեշտեմ, միանգա-

մայն, որ ամբողջ 160 միլիոննոց այս երկիրները կառավարելու միակ յարմար ձեւն է խորհրդային ռեժիմը եւ շատ իրաւամբ Հայաստանի ժողովուրդն ալ որդեգրած է այդ ձեւը եւ իր արժանավայել տեղը գրաւած Խորհ. մեծ Միութեան մէջ:



Խորհուրդներու Համբապետութիւն

(Նկար Ս. Մ. Կարպովի)

ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐՔՆՅԵՐ ԵՒ ՊԱՏԻԺՆԵՐ

Խորհ. Սոցիալիստական կարգերու որդեգրած սկըզբունքով այսօր վերցած են չահագործումները, կաշառակերութիւնները, մեծ գողութիւններն ու անբարոյականութիւնը:

Զեղծարարութիւնն ու գողութիւնը մանաւանդ պետական պաշտօնեաներու կողմէ՝ կը պատժուին առանց այլեւայլի միայն գնդակահարութեամբ։ Նոյնը հակապետական դաւադիրներու համար։

Մինչ կապիտալիստական երկիրներու մէջ ամենամեծ ոճիր մը անպատճ կը թողուի կաշառակերութեամբ, եւ փոքր յանցանքի մը կամ գողութեան մը համար մարդիկ կ'ենթարկուին տարիներու հիւծիչ բանտարկութեան, անդին՝ մեր փոքրիկ Հայաստանի մէջ՝ կը քննուին յանցանքներու շարժառիթները եւ նկատի առնելով պայմանաները, ըստ այսմ յանցառորները կ'առաջնորդուին Ուղղիչ Տուն (բանտ), ուր կը դաստիարակուին իրենց գործած յանցանքին համար եւ կարճ ժամանակի մէջ կ'արձակուին, իսկ յանցանքի կրկնումի պարագային՝ կ'ենթարկուին աւելի խիստ պատիճներու։

ԸՆԺԱՆԵԿԱՆ

Այստեղ պիտի ջանամ ներկայացնել մի քանի երեւոյթները թ. Հայաստանի ընտանեկան կեանքի մասին։

Երկու չափահաս երիտասարդներ (այրը 19Էն եւ կինը 17Էն ոչ պակաս) կ'որոշեն ամուսնանալ եւ կազմել ընտանիք։ Իրենց որոշմանը մէջ բացարձակապէս աղատ են, իսկ իրենց ծնողքը վճռական խօսք ըսելու իրաւունք չ'ունին, բայց կրնան խորհուրդ տալ եւ թելադրութիւններ ընել։ Ամուսնութեան թեկնածուները կերթան Քաղաքացիական Վարչութեան մօտ, անպայմանօրէն անհրաժեշտ պետական բժշկական վկայական ի ձեռին եւ երկու կողմէն ալ մէկ մէկ երաշխաւորով։

Վարչութիւնը անոնց ամուսնանալու աղատ ցանկութիւնը ճշգելէ յետոյ, երաշխաւորներու ներկայութեան՝ Վարչութեան նախագահի եւ Քարտուղարի կողմէ վկայգիրը ստորագրելէ յետոյ, ամուսնութիւնը կատարեած կամարդ կամարուի։ Արձանագրութեան մէկ օրինակը կը

մնայ Քաղ. Վարչութեան մօտ, իսկ միւսը ամուսնացողներուն կը տրուի իրը վկայական (լայսէնս)։

Ահա այս է քաղ. ամուսնութեան ամբողջ ձեւականութիւնը։ Ամուսնացողները յետոյ աղատ են դիմելու եւ կեղեցի, կրօնական պասկի համար, կամ ոչ։ Այդ իրենց դիմանալիք բանն է։ Նմանապէս անոնք կրնան հաւաքավել բարեկամներով եւ հանդէս, ուրախութիւն սարքել։ Այդ ալ իրենց կամքին թողուած է։

Ամուսնալուծում. Ինչպէս ամուսնական, նոյնպէս ալ ամուսնալուծման գործը կը կարգադրուի Քաղ. Վարչութեան կողմէ։ Բայց այս պարագային Քաղ. Վարչութիւնը յաճախ պարտաւոր է լսել դատարանի վճիռը։

Օրինակ. այր եւ կին, որ փոքրիկ չ'ունին, կը ներկայանան Քաղ. Վարչութեան իրենց ամուսնալուծման համար, եւ երբ կը տեսնուի թէ անհնար է այդ երկուքի միջեւ ամուսնական կեանքի շարունակութիւնը, Վարչութիւնը երկու կողմին ալ բաժնուելու ցանկութիւնը լսելէ յետոյ՝ կը բաժնէ զանոնք՝ ամուսնալուծման արձանագըրութիւնով մը։

Բայց երբ անոնք կունենան մէկ կամ աւելի անշափահաս զաւակներ, այդ պարագային հարցը կերթայ դատարան։

Ժողովրդական դատարանը երկու ամուսիններու գըժդոհութիւնը լսելէ յետոյ, ըստ օրինաց տրամադրութեան՝ անոնց բաժանումը կ'արտօնէ կամ կը մէրժէ։

Ամուսնալուծման հարցը դատարանի մէջ մէկ քանի ձեւերով կը ներկայանայ։ Օրինակ. . .

Երբ ամուսինը կուգէ բաժնուիլ այս կամ այն պատճառներու վրայ պնդելով ու համոզուած, թէ այլեւս իրեն համար անհնար է շարունակել ընտանեկան կեանքը, մինչ կինը դժգոհ չէ եւ փոքրիկներ ալ ունին։ Դատաւորը հետեւեալ ձեւով կը վճոէ. . .

Կուծուած համարել ենթականերու ամուսնութիւնը,

Երկուքի կիսել անոնց շարժական եւ անշարժ գոյքերը, անշափահաս զաւակներուն՝ մինչեւ չափահաս դառնալը՝ հօր ամսականէն բաժին հանել, իսկ կնոջը, մինչեւ անոր երկրորդ ամուսնութիւնը կամ աշխատանքի անցնիլը, ամուսինը պարտաւոր է հոգալ անոր անհրաժեշտ ծախսերը:

Դատարանը ինք կ'որոշէ այդ վճարումներու չափը, յենուելով ամուսնոյն ստացած ամսաթոշակին վրայ:

Իսկ երբ երախաները բաժնելու հարց կը ծագի եւ երկու կողմն ալ կուզեն զանոնք առնել, նախ նկատի կ'առնըւի փոքրիկներու պէտք եղած մայրական խնամքը եւ երկու պարագային ալ երեխաները կը մնան մօր մօտ մինչեւ որ մայրական խնամքին այլեւս կարօտ չըլլան, իսկ անկէ յետոյ դատարանը իր վճիռը կուտայ, նկատի ունենալով փոքրիկներու ցանկութիւնը:

Բայց երբ երկու կողմն ալ երեխաները չեն ուզեր, փոքրիկները կը յանձնուին իրենց տարիքին համապատասխան մանկատներ եւ նկատի ունենալով տնտեսական վիճակը, ծախսերը կը վճարուին ծնողաց կամ կառավարութեան կողմէ:

Ամուսնալուծման վկայական չ'ունեցող անձինք, այրթէ կին, երկրորդ անգամ ամուսնանալու իրաւունք չ'ունին, իսկ երբ ունին, աղատ են վերամուսնանալու:

Ծննդաբերութիւն.՝ Երբ քաղաքակիրթ ուրիշ երկիրներու մէջօրէնքը չթոյլատրեր վիժումը, ինչ որ պատճառ չէ սակայն որ հազարաւորներ տեղի ունենան, յաճախ վըտանգելով մօր կեանքը, այդպէս չէ սակայն Հայաստանի մէջ:

Եթէ կին մը յղութեան առաջին չրջանին մէջ է եւ չ'ուղեր զաւակ ունենալ, կը ներկայանայ պետական հիւանդանոց, ուր ծնողաց ստորագրութիւնը առնուելէ յետոյ՝ կ'ենթարկուի գործողութեան չափազանց լուրջ խնամքով մը եւ առանց վճարումի: Շատ անգամ ալ թոյլատրելի չէ մանաւանդ անդրանիկ զաւկի վիժումը, որ բազմակող-

մանի կերպով նկատի կ'առնուի մօր առողջութիւնը եւ յետագային չվնասուելու պարագան:

Յղութեան 8րդ չրջանին մայրը կը ներկայանայ ընկերային ապահովագրութեան գրասենեակը, ուր ծնողաց կը տրուի պէտութեան օժիտը (գրամական նուէր) գալիք երախային պէտքերուն համար: Զէքը քաշուած կը լլայ բանկօօպի այս կամ այն խանութին վրայ, ուրկէ կը գընւին միայն երախայի վերաբերեալ իրեղէններ:

Ծննդաբերութեան Յ ամիս առաջ մայրը կը դադրի աշխատելէ, եթէ աշխատաւոր է, եւ այդ չրջանին իր թոշակը կը կ'ստանայ լրիւ:

Հիւանդութիւն.՝ Կազմակերպուած է հիմնարկութիւն մը, որ կը կոչուի Ընկերային Ապահովութեան ֆողովրդական Գործաւորութիւն, որու պիտումէին մէջ կը մտնեն ապահովագրութեան (ինչուրէն) բոլոր ճիւղերը. ծննդաբերութիւն, օժիտ, հիւանդութիւն, գեղօրայք, մահ եւլն.: Այս հիմնարկութեան պիտումէն կը կազմէն ապահովագրական տոկոսները, զորս կը վճարեն բոլոր պետական, առեւտրական, գործարանային եւ մասնաւոր անձանց մէծ ու փոքր արհեստանոցները: Այլ խօսքութք ուր որ վարձու աշխատանք կայ, կը վճարուի 18 առ հարշիւր, վարձողի կողմէ եւ ոչ վարձուողի:

Իւրաքանչիւր աշխատաւորի կը տրուի փոքր տեսրակ մը, որ կը կոչուի «Հաշեկըքոյկ», որուն մէջ նշանակւած կը լլայ իր ստացած թոշակին քանակը եւ իր ինամքին տակ դանուող անձանց անունները. կինը եւ 18էն վարդակաները, մայր, քոյր եւ եղբայր, որոնք կը նըկատուին ապահովագրեալ, եթէ աշխատաւոր չեն. իսկ եթէ աշխատաւոր են, արդէն իրենք ալ կ'ունենան նոյն գրքոյկը եւ իրենց խնամքին ենթակաները ապահովագրուած կը լլայ բոլոր դժբաղդութեանց դէմ:

Մահ եւ ժառանգութիւն.՝ Ինչպէս ալ դժբաղդութեանց, նմանապէս մահուան պարագային ծախսը կը հո-

գացուի լնկ. Ծառայութեան սնտուկէն։ Մահուընէ յե-
առյ, եթէ ընտանիքին մէջ կան անդործ, կամ աւելի ճիշդ-
է լսել՝ աշխատելու անկարողներ, լնկ. Ապահովագրու-
թիւնը անոնց կը յատկացնէ ամսաթուշակ։ Իսկ երբ մեռ-
նողը եղած է վաստակաւոր, հասարակական գործիչ կամ
որսակեալ բանուոր, այն ատեն մեռնողի ամսաթուշակը կա-
նոնաւորապէս կ'ստանայ անոր չ'աշխատող կինը։

Ժառանգութիւնը մեր գիտցածին պէս չէ Հայաստանի
մէջ։ Ժառանգութիւնը իրենց ծնողաց բոլոր ունեցածին
չեն տիրանար։ Հայաստանի քաղաքացիական օրինագր-
քի ժառանգական գործերու վերաբերեալ հաստուածը այս-
պէս կը տրամադրէ։

«Ժառանգորդները՝ դատարանի կողմէ իրենց այդ հան-
գամանիք նշղելէ յետոյ, իրաւունք ունին իրենց ծնողինե-
րու քողած հարստութեան տիրանալ, շարժական կամ
անշարժ, մինչեւ 10,000 բուրդի արժէքով, իսկ մնացեալը
կը դառնայ պետական սեփական ներկայացնութիւն։»

Ահա համառօտ կերպով ընտանեկան վիճակի վերա-
բերեալ երեւոյթները Հայաստանի մէջ։ Իսկ բարոյա-
կան տեսակէտով՝ մեր փոքրիկ Հայաստանը շատ աւելի
բարձր է քան ոեւէ այլ երկիր։

Չոն զաւակ մը աւելի յարգանք ունի իր ծնողաց, քան
թէ հոս։ Բարեկամական զգացումները աւելի մաքուր
են ընտանեկան յարկի տակ՝ քան հոս։ Ուզած ատենդ-
կինդ կամ ամուսինդ չես կրնար լքել, իսկ անբարոյակա-
նութեան մէջ գտնուողներ կ'ենթարկուին ամենախիստ
պատիժներու։

Մէկ խօսքով, Խ. Հայաստանի մէջ ընտանեկան կեանքի
բարոյական մակարդակը իր բոլոր կողմերով կանդնած է
բարձրութեան գագաթնակէտի վրայ։

Կրօնական։ Յեղափոխութեան սկզբնական շրջանի
խստութիւնները այժմ վերջ գտած են։ Կրօնը աղատ է,
բայց կը մշակուի, աւելի աղատ գագաթարներով, խղճի

եւ մտքի բանականութեան կրօնը, որ կը վերցնէ եւ կը
թաղէ հինը, իր աւելորդապաշտութիւններով եւ կուտայ
նոր սերնդին արգիական մտածելակերպ խօսելու, խոր-
հելու եւ գործելու մէջ։

Երբ Մոսկուա էի, քանի մը անդամ առիթն ունեցաւ
ուստական եկեղեցի երթալու, նոյնպէս Երեւանի մէջ։
Ինչպէս պատկի եւ մկրտութեան համար կրնաս եկեղեցի
դիմել, նոյնպէս նաև ոեւէ քաղաքայի աղատ է ուղած ա-
տեն եկեղեցի երթալու եւ աղօթելու։

Հոս Ամերիկայի մէջ եկեղեցիներ ունինք, բայց քանի՞
հոգի կը յաճախիէ, մինչ Երեւանի մէջ, երբ այցելութեան
մը համար մտայ եկեղեցի, աւելի մեծ բազմութիւն տե-
սայ հոն, քան հոս։ Սա ալ պէտք է բաել, որ ինչպէս հոս՝
Ամերիկայի մէջ, նոյնպէս հոն՝ Խորհ. Երկիրներու մէջ ե-
րիտասարդներ հեռու կը մնան եկեղեցիէն։

ԱՅՅ ՄԼ ԱՄԵՆԱՅՑ ՀԱՅՈՅ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ

Յունվարի վերջերն էր, Երբ աւելի որոշ տեղեկութիւն
ստանալու համար, յարմար նկատեցի երթալ էջմիածին,
ուր տեսակցութիւն մ'ունեցայ Վեհ. Կաթողիկոսի հետ։

Երեւանէն էջմիածին օրական երե անդամ մեկնող օթօ-
պլըսեր կան։ Առաւտեան առաջին պըսը առի, մօտաւո-
րապէս 16 հոդի կար մէջը։ Առողջարար, ցուրտ օդ մըն
էր, զերոյէն 25 աստիճան վար։

Անցնելով Զանգուի կամուրջէն, ուղղուեցանք դէպի
Վաղարշապատ։ Ճամբան հանդիպեցանք մի քանի գիւղեր
եւ ժամէ մը հասանք էջմիածին։

Վաղարշապատ։ Վաղարշապատի հիմը դրած է Հա-
յոց Երուանդ Ա. Թագաւորը եւ կոչած Արտիմէդ ի պատիւ
Արտեմիսի, յետոյ այս աստուածուհին հայեր անուանեցին
Անահիտ։ Ժամանակ մը ետք Վարդգէս Իշխան կը տիրէ
եւ Արտիմէդ անունը կը փոխուի Վարդգէսաւանի։ աւելի

ետք՝ Տիգրան Երուանդեանի որդին Վաղարշ Թագաւորը տիրամալով քաղաքին, իր անունով կը կոչէ՝ Վաղարշապատ եւ կընդարձակէ զայն ու պարիսպներով կը պատէ եւ իր արքունիքը կը փոխադրէ այս նոր եւ ամրացն քաղաքը, որմէ յետոյ Վաղարշապատ կըլլայ Արշակունեաց թագաւորութեան կեղբոնը:

Հայոց այս երբեմնի նշանաւոր մայրաքաղաքը պատերազմներու առթիւ միշտ քանդումի ենթակայ եղած է: Իսկ հրդ դարու վերջերը Պարսիկները յարձակումով մը բոլորովին կը քանդեն զայն եւ Անիի անկումէն յետոյ Վաղարշապատ կանցնի Վրացիներու ձեռքը եւ 18րդ դարու վերջերը Ռուսաց տիբապեառութեան կ'ենթարկուի, երբ արդէն փոքր եւ անշուր գիւղի մը վերածուած էր, բայց կ'ակաի վերստին կեանք ստանալ:

Վաղարշապատ շրջապատուած է նուիրական եւ պատմական յիշատակներ պարունակող լեռներով, գետերով եւ աւաններով: Արեւելեան կողմն է Շողակաթի ու Հըռիփսիմեանց վանքերը, աւելի հեռուն՝ Զուարթնոցի աւերակ եկեղեցին եւ Երեւանը: Արեւմտեան կողմն է՝ Քասաղ գետը, հիւշհային կողմը՝ Օշական գիւղը եւ Արա ու Արագած լեռները, իսկ հարաւային կողմը՝ Մեծամօր եւ Արաքս գետերը, Մասիսը, Ս. Գայիանէի վանքն ու Էջմիածինը, որու պարիսպները կից են Վաղարշապատի եւ այդ կից միջոցին վրայ են աւերակները Տրդատ Թագաւորի պալատի մնացորդներուն, որուն հոյակապ դըռան կամարը գեռ կանդուն կը մնայ:

Ներկայիս Խ. Հայաստանի Կառավարութիւնը սկսած է պեղումներու աշխատանքի այստեղ:

Այժմ Վաղարշապատ ունի 1500 տուն: Հոս եւս շինարարութիւնը մեծ թափով կը յառաջանայ:

Էջմիածին.— Այսպէս, սահնակով լաւ շրջան մը ընելէ յետոյ Վաղարշապատի շուրջը, մտայ էջմիածնի վանքը, 1600 տարիներու հնութիւն ունեցող Հայոց նա-

խամայր տաճարը, որ ամէն կարգի հարուածներու կուրծք տալով դիմացած է մինչեւ այսօր եւ պիտի մնայ ու շարունակէ իր գոյութիւնը որպէս միակ կեդրոնը Հայաստանեայց Եկեղեցւոյ:

Շրջափակի մէջ հանդիպում ունեցայ երկու վարդապետներու.

—Ներեցէք Հայրսուրբ, ո՞ր կողմն է վեհարանը, արգելօք կարելի՞ է տեսնել Վեհափառը:

—Անշուշտ, ինչո՞ւ չէ. ուղղուեցէք էս կողմ եւ բարձրացէք սանդուխներից վեր եւ կը հանդիպէք բարապանակների...

Եւ ենելով սանդուխներէն, բարապաններու միջոցաւ ներկայութիւնս յայտնեցի Կաթողիկոսին, յետոյ առաջնորդուեցայ ներս, անցնելով մեծ ու շքեղ հիւրասրահէն, որ զարդարուած էր լաւագոյն կահ կարասիններով, գորգերով, իսկ պատերը հին Հայ որմնանկարիչներու կողմէն կաբուած: Մտայ Վեհափառի գրասնեակը:

Դիմացս էր բազմած թիկնաթոռի վրայ՝ Խորէն Ա. Մուրատբէկեան, Կաթողիկոս Ամենայն Հայոց, հաճելի անձնաւորութիւն մը, լուրջ, բարձրահասակ, զարգացած, նորընտիր Հայրապետը Հայոց:

—Յարդանքներս Վեհափառին:

—Խնդրում եմ նստէք. ի՞նչ է ձեր ազգանունը... արտասահմանի՞ց էք եկել... դէ լաւ... ինչպէ՞ս էք սիրում մեր Խ. Հայաստանը... նախապէս գտնուե՞լ էք Հայաստանում:

—Ոչ, Վեհափառ, բայց ես շատ լաւ տպաւորուեցայ Խ. Հայաստանէն, չէի սպասեր տեսնել այսքան յառաջիմութիւն, մահաւանդ ամէն ինչ Հայ լեզով, հայկական զգացումով, մէկ խօսքով՝ հակապատկերը արտասահմանի անիմաստ եւ անտեղի լուրերուն, եւ ցաւալին այն է, որ այդ լուրերը հայերէ կը բղիսին:

—Անշուշտ ցաւալի է, որ տակաւին գոյութիւն ունեն

էղպիսի Հայեր . ի՞նչ մտայնութեամբ ուզում են չարամը՝
տօրէն խօսիլ Խ . Հայաստանի դէմ : Բայց ոչինչ , նրանք
էլ մի օր կհասկնան իրանց մխանկերը . պէտք է համայն
Հայութիւնը որպէս սրբազն պարագան կանութիւն գուր-
գուրայ իրա հայրենիքի վրայ , քանզի 13 տարիների շրջա-
նը նա բոլորել է գիտակցութեամբ , աշխատել է ժողովը-
դի բարօրութեան համար եւ շինարարութիւններ է կա-
տարել , սա մի պարզ ապացոյց է ինքնին :

—Վեհափառ , ինչպէս է Խ . Հայաստանի Կառավա-
ռութեան վերաբերմունքը հանդէպ էջմիածնի :

—Ոչ մի պատճառ դժգոհութեան . մենք մեր կրօնական
իրաւասութեանց մէջ ապատ ենք , ըլլայ Խ . Կառավարու-
թիւնը ըլլայ Հայ ժողովուրդը միշտ յարգանք ունին էջ-
միածնի հանդէպ . ոչ մի արգելք եկեղեցական արարողու-
թեան , ոչ մի բոնաբարում Հայս . Եկեղեցւոյ իրաւանց :

—Վեհափառ , արտասահմանի մէջ լսեցինք , թէ Հայ
եկեղեցական իրերը , մանաւանդ եջմիածննը կողոպտուած
են պօլչեւիքներէն . ճի՞շդ է :

—Զարմանալի բաներ էք ասում . ոչ մի կողոպուտ չի
եղել . պատերազմի ժամանակ շատ մը գոյքեր փոխադըր-
ւած էին այլուր , ապահովութեան համար , բայց այսօր
բոլորն էլ մեր ձեռքումն են . երբ պատրաստ էք զնալու ,
ձեզ կընկերակցի մեր վարդապետներից մին եւ կատաէք
էջմիածնի հնադարանը ու ձեր աչքերով կտեսնէք . ունենք
նաեւ մեր մատենադարանը , պետութեան հսկողութեան
տակ , զանազան հնութիւնների ճոխ հաւաքածոյ մը , բայց
այսօր վարիչի հանգստի օրն է , էգուց կամ մի ուրիշ օր
դարձեալ եկէք որ տեսնէք բոլորին . . . ի՞նչ է ձեր պա-
րապմունքը :

—Նկարչութեամբ եւ զարդանկարչութեամբ կ'զբաղիմ ,
Վեհափառ :

—Պէտք է Հայաստան գայիք գարնան կամ աշնան , մեր

Երկիրը ճոխ նիւթեր շատ ունի արուեստագէտների հա-
մար :

—Վեհափառ , վափաքս է կրկնի զալ , երբ պայմաններս
ներեն , եղօրս այցելութիւն մ'եւս տալու նպատակով :
Քանի կրօնական պաշտօնեաններ կան էջմիածնի մէջ եւ
կանոնաւոր եկեղեցական արարողութիւն կը կատարուի :

—Ունենք 19 վարդապետներ եւ օրական երեք անդամ
ժամերգութիւն տեղի է ունենում :

Այսպէս մօտ երկու ժամ խօսակցելէ յետոյ Վեհ . Կա-
թողիկոսի հետ , վարդապետի մը առաջնորդութեամբ
մտայ էջմիածնի Եկեղեցին , որուն շուրջն էին անցեալ
Կաթողիկոսներու դամբարանները , որոնցմէ մի քանին
նօթագրեցի . Ալեքսանդր Ա . Նոր Զուղայեցի , Յովհաննէս
Ա . Կարբեսի , Ներսէս Ե . Աշտարակեցի , Գէորգ Դ . Քէ-
րէստէճեան՝ Կ . Պոլսեցի , Մկրտիչ Ա . Խրիմեան (գամբա-
նին վրայ գրուած՝ «Նուղաղող Վշտից Հայրենեաց Հա-
յոց») , Մատթէոս Բ . Իզմիրլեան եւ Գէորգ Ե . Սուրէն-
եան , Մայր Աթոռի 128րդ գահակալը :

Շատ հետաքրքրական էր Մայր Տաճարը . շատ մը քրիս-
տոնէական նկարներու կարգին կային թագէոս եւ Բար-
դողիմէոս Առաքեալներու նկարները՝ նկարուած Ստե-
փաննոս Լեհացցի եւ Նաղաշ Յովնաթանի կողմէ : Իջան
վայրը , որ կը գտնուի Տաճարին կեղոնի չորս մարմար-
եայ սիւներով , կըսուի թէ Տրդատ թագաւոր շինել տը-
ւած է , որուն վրայ կանդնած է ոսկեղօծ կաթողիկէ մը՝
ներկայացնող էջմիածնի գմբէթները , Հայրապետի Աթո-
ռը , խաչերը , կանթեղները , եւլն . :

Տաճարի Աւագ սեղանի աջ կողմէ է հնադարանը . լը-
դարձակ սրահ մը , գարակները լեցուն հնութիւններով ,
Անիլ շրջանէն մնացած արծաթեայ խաչերու ճոխ հաւա-
քածոյ մը , հին Հայ թագաւորներու կողմէ էջմիածնին
նուիրուած պատարագի հագուստներ , կոնքեր , միւռոնի
կաթսաներ՝ տեսակ տեսակ , թանկագին շուրջառներ՝

նուրբ ասեղնագործութեամբ, Կաթողիկոսներու եւ Եպիսկոպոսներու վերաբերեալ գաւաղաններ՝ վղոսկրէ միակտոր շինուած, Գրիգոր Լուսաւորչի Աջը՝ արձաթեայ կազմուածքի մէջ ամփոփուած, Կենաց Փայտը, Գեղարդը... եւ ինչե՛ր, ինչե՛ր...

Այս բոլորը տեսայ եւ համոզուեցայ, թէ որպիսի պատմական հնութիւններ եւ առօրեայ եկեղեցական իրեր հոգածութեամբ կը պահուին Խ. Հայաստանի Կառավարութեան թոյլտուութեամբ, Մայր Աթոռի հովանիի ներքեւ:



Խ. Հայաստանի Մարգիկներու Տողանցքը
Բափի Փողոցի Վրայէն

Վ Ե Ր Ա Դ Ա Ր Զ Ա

Փետր. 20ին ձգեցի Խ. Հայաստանի մայրաքաղաք Երեւանը եւ նոյն համբով մեկնեցայ Մոսկուա, իսկ Մարտ. 16ին Թուեայէն Խորհ. «Զիշերին» շողենաւով մեկնեցայ.

Սեւ Ծովէն դէպի Պոլիս եւ Մարտ 18ին հասայ Վոստորի նեղուցը:

Տաս ժամ մնացի Պոլսոյ առջեւ, բայց անկարելի եղաւ ցամաք ելեւ, քանզի թուրք բարեկամներ շատ հիւրասէր չգտնուեցան, հոդ չէր թէ Ամերիկեան քաղաքացի էի, բաւական էր որ թուրքիս ծնած էի: Խ. Հայաստանի քաղաքացիներէն զատ ուրիշ Հայերու համար նոյնիսկ վտանգաւոր է անցնիլ թուրքիոյ ջրերէն: Արդէն Երեւանի թրքական հիւրատոսը վիզէ չէր տար եւ նոյնիսկ պատւիրեց, որ ուրիշ ճամբով երթամ: Բաւական սուղի պիտի նատէր վրաս այս յանդգնութիւնը:

Ծովենաւին մէջ հանդիպում ունեցայ ՓրօՓ. Մառ Նիկոյայէվիչի եւ քանի մը Ուուս գիտնականներու, որոնք կերթային թուրքիս, հետախուզական նպատակներով: Հետաքրքրական մէկն է ՓրօՓ. Մառ, որ ծանօթ է որպէս հնամոյզ եւ Անիի պեղումներուն մէջ մէծ դեր կատարածէ: Ան հմուտ է շատ մը լեզուներու, ինչպէս նաեւ հայերէնի:

Մարտ 30ին ձգելով Պոլիսը, իգէական Ծովէն անցայ Սելանիկ, Իզմիր, Բիրէ, Աթէնք՝ Յունաստանի գեղեցիկ մայրաքաղաքը՝ պատմական յիշատակներով լի, Քոսու՝ իտալական կղզին, որու մեծ մասը բերդերով շրջապատւած՝ շինուած խաչակիրներու ժամանակին, Կիպրոս, ուրկէ կը տեսնուին Կիլիկիոյ Տաւրոսեան լեռները. յետոյ անցայ Եափա եւ Ապրիլ 4ին հասայ Պէյրութ:

Նոյն օրն իսկ այցելեցի Անթիլիասի Կաթողիկոսարանը եւ երկու ժամ տաք խօսակցութիւն մը ունեցայ Մահակ եւ Բաբդէն Կաթողիկոսներու հետ, որոնք հետաքրքրութեամբ կը լսէին Հայաստանի լուրերս, եւ նկատեցի, որ Հայ կղերը, ուր որ ալ ըլլայ ան, կապուած է եւ յարգանք ունի Մայր Աթոռին:

Եղբօրս եւ քրոջն այցելելու նպատակով անցայ Հալէպ եւ Սուրիան ձգելով՝ մեկնեցայ Պաղեստին, Երուսաղէմ:

Հոս եւս այցելեցի Պատրիարք Թորդոմ Արք.ի, որ հօրս հին բարեկամն եղած է, ինչպէս Սահակ Կաթողիկոսը:

Յիշտակելի են Ս. Յակոբի Վանքը, Ս. Փրկիչը, Յառութեան Տաճարը, Հրեշտակապետը, Աստուածամօք Գերեզմանը, Գեթսեմանին եւլն.: Այս սրբավայրերու մէկ երրորդը Հայերու ձեռքն է:

Հետզհետէ անցայ արարական անապատէն դէպի Գանթարա եւ Գահիրէ (Եղիպատոս): Այստեղ եւս այցելեցի Բուրգերը, Կենդանեաց Պարտէզը, Մատենալարանը, Փառաւոններու Թանգարանը, Մամլուքներու Մզկիթները, Նեղոսի Թումբերը, Յովսէփ Գեղցիկի Բերդը եւ Զրհորը եւլն.:

Եղիպատոսէն Խտալիոյ ճամբով եկայ Մարսէյլ, անկջ Փարիզ, ուր եւս պտտեցայ հոչակաւոր վայրերը եւ Յունի 8ին Հավրէն նաւ նստելով 18ին հասայ Միացեալ Նահանգները, վեց ամսուան հաճելի եւ հետաքրքրական ճամբորդութենէ մը յետոյ:

Ճամբուայս շրջաններուն մէջ հանդիպեցայ բաղմաթիւ Հայերու եւ հետաքրքրուեցայ անոնց դիրքի եւ անտեսական վիճակի մասին:

Արտասահմանի Հայութեան մէծամասնութիւնը հետաքրքրուած է մեր Խ. Հայաստանով եւ անոր վափաքն է օր առաջ մէկնիլ օտար հորիզոններէն դէպի վերաշնուռով Հայաստանը, առաջին իսկ ներկայացած առիթով:

Իրապէս խղճալի է Յունաստանի եւ Սուրբիոյ Հայ գաղթականներու վիճակը: Մեծ մասամբ թիթեղէ եւ հին տախտակներու կոտրուանքներէ շինուած խրճիթներու մէջ կ'ապրին:

Յունաստանի, Սուրբիոյ, Պաղեստինի եւ Եղիպատոսի մէջ Հայ ժողովրդի մէծամասնութիւնը հետաքրքրութեամբ եւ հրճուանքով մտիկ կընէր ինձ. սակայն հանդիպեցայ նաև այնպիսի Հայերու, որոնք, ցաւալի է ըսել, երբ կը լսէին Հայաստանի իրականութեան մասին, որ կը

պատմէի ես առանց չափազանցութեան, որպէս ազատ Հայ քաղաքացի մը, որ հիացուամով եւ ուրախութեամբ բաժնուած է Խ. Հայաստանէն, անմիջապէս «պոլչելիկ», «կոմունիստ» մակդիրները կը փակցնէին, ինչպէս հոս ալ:

Ասոնց բոլորին, նոյնպէս այն բոլոր կուսակցական չէ Քիրուն եւ կամ եկեղեցիի ու գրօշակի պատրուակներու տակ հակածաստանեան պրոպականտ մղողներուն, ինչպէս նաև «չեղոք»ի դիմակին տակ դործող նորելուկ «ազգասէր»ներուն. .

Բարեկամներ, եթէ իրական հայրենասէրներ էք ու կուզէք մանաւանդ գաղութներու Հայութիւնը պահել իր խաղաղ վիճակին մէջ, օտար պետութիւններու հովանին տակ, որոնք արդէն սկսած են արհամարհական եւ թշնամական աչքով դիտել մեղ, գաղըեցուցէ՛ք ատելութեան, թշնամական ձեր լնթացքը Հայաստանի հանդէպ եւ անցեալի տխուը յիշատակներու վերջին մնացորդ դրօշի կամ այլ խնդիրներով մի՛ աշխատիք եղբայրասպանութեան մը-դել Հայ ժողովուրդը ու պղտորել եւ խաթարել անոր ըգդացումները:

Ցաւալի է ըսել, թէ Դաշնակցութիւնը, իր կուսակցական բարձունքն թաւագլորած, վերջին ձիգեր կը թափէ իր մի քանի չփերով, որոնց վզին վրայ ծանրացած երկաթեայ զղթաները աւելի կը նեղացնեն զիրենք՝ երբ կը լսէն Խ. Հայաստանի բանուրագիւղացիական Կառավարութեան զօրաւոր մուրնի հարուածներով կատարած վերելքը, շինարարական բոլոր մարգերուն մէջ:

Ո՞ւր է տեսնուէր, որ կուսակցութիւն մը, որուն անունը իսկ մնացած չէ Խ. Հայաստանի մէջ, ելէ եւ «ազգյին» պոչ մը կախէ դրօշի մը, որուն ծալքերուն տակ արիւն ու արցունք է հոսեր միայն: Այդ դրօշի շրջանի սովամահ ու արեան դաշտ կաղմող Հայաստանը դոյցութիւն չունի հիմա:

Այսօրուան գոյութիւն ունեցողը՝ Խորհրդային Հայաստանն է, որ 13 տարիներու շինարար շրջան մը բոլորած է արդէն։ Գացէք, ձեր աչքերով տեսէք միլիոնաւոր Հայութիւնը եւ անոր ընդգրկած դրօշը, որ կարմիր է, բոցավոր, յեղափոխութեան, յաղթանակի եւ ազատազրութեան դրօշը, որ պաշտպանած է, կը պաշտպանէ եւ պիտի պաշտպանէ մեր Խ. Հայրենիքը։

Յարդենք դայն, խոնարհինք անոր առջեւ։ Այն մուբանով ու մանդաղով կը դիմաւորէ մեզ բոլորիս։ Այն օտար չէ, մեր եւ ձեր եղբայրներն են դայն վեր բոնողները։

600 տարիներ օրօրուեցանք երազներով, անթիւ զոհեր տուինք, յեղափոխական ցոյցեր ըրինք, մեծ մասամբ օտարներու դրդումներով, մասնաւոր մեզ անտէր, անօդնական, ամէնքը մեզի դաւաճանեցին, իրենց աշխարհակալական նպատակներուն մեզ որպէս գործիք գործածեցին, յեշեցէք Սասունը, Պապ Ալին, Զէյթունը, Պանք Օթօմանը, Գարահիսարը, իսկ վերջերս Կիլիկիոյ պարագումի տաեն՝ Մարաշի, Հաճնոյ դէպքը՝ չնորհիւ Ֆրանսացիներու, Հալէպի ջարդը՝ Անդլիական բանակին քթին տակ եւ վերջապէս 1918 – 1920 Դաշնակցական Կառավարութեան շրջանին՝ անդլիական ազգեցութեան տակ, որու թնդանոթները չէին կրնար համնիլ Արարատի գաղաթը, Ալեքսանդրապոլի ջարդը…

Յաւալի է, որ այս դէպքերու իմաստը տակաւին ըմբռոնած չէ կամ չ'ուզեր ըմբռնել Հայ ժողովրդի մէկ մասը եւ տակաւին կ'օրօրուի այն երազով, որ օրմը կրկին օտար պետութիւններու միջնորդութեամբ պիտի վերադրաւէ Հայաստանը եւ հոն տնկէ իր Եռագոյնը…

1920 նոյեմբերեան Յեղափոխութեամբ սկսած է ուկերեան պատմութիւն մը Հայ ժողովրդին համար, երբ Հայաստանի աշխատաւորութեան չնորհիւ երկիրը ձերբազատուեցաւ բնիկ եւ օտար շահագործողներու լուծէն ու խորհրդայնացաւ բանւորագիւղացիութեան միահա-

մուռ կամքով։ Այսօր հոն կը տիրէ ազատ ու անկաշ-կանդ աշխատանքն ու խաղաղութիւն եւ նոր կեանք կայ ամէն կողմ։

Ինչպէս Խորհրդային միւս երկիրները, նոյնպէս Հայաստանը որպէս սկզբունք ընդգրկած է եղբայրական եւ բարեկամական ձեռք կարկառելը բոլոր ազգերու եւ հեռու կը մնայ պատերազմական աւերիչ գործողութիւններէ։ բայց ուեւէ թշնամական յարձակման դէմ այն պատրաստ է եւ արթուն ու այսօր Խ. Հայաստան ունի զօրաւոր, առողջ, կանոնաւոր եւ ամենավերջին արդիականութեամբ զինուած բանակ մը, որ անբաժան բազուկն է Անդրկովկասեան եւ Համամիութենական այն միլիոնաւոր եւ ուժեղ կարմիր Բանակին, որ կարող է չափուի եւ բուպական բանակներու հետ եւ փառաւոր դաս մը տալ։

Եթէ կուզէք մնալ ձեր բարձրութեան վրայ եւ յարդա՞քը վայելել ապագայ Հայ սերնդին, պարտուած քաջ զի՞ւորականներու պէս յանձնեցէք ձեր սուրերը ձեզի յաղթողներուն եւ մի դաւաճանէք ձեր հայրենիքին։

Այն ատեն է միայն, որ դուք պիտի ճանչցուիք որպէս Հայ հայրենասէրներ։

Համախմբենք մեր ուժերը Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան շուրջ եւ այլպիսով միայն պիտի բարձրանանք ու բարձրացնենք մեր ժողովուրդը եւ Խ. ՀԱՅԱՍՏԱՆԸ։

Էջ 15ի, 22ի, 24ի եւ 32ի նկարները սիրով տրամադրուած են այս գրքոյի կիմ համար, վերջերս Հայաստանէն վերադարձ Տօֆ. Կարապետ Կիւլէգեանի կողմէ, որուն կը յայտնեմ իմ խորին շնորհակալութիւնները։

and the first of the month of April

and the first of the month of April
and the first of the month of April

and the first of the month of April

and the first of the month of April

and the first of the month of April

and the first of the month of April

and the first of the month of April

and the first of the month of April

and the first of the month of April

and the first of the month of April

and the first of the month of April

and the first of the month of April

ՀՀ Ազգային գրադարան



NL0387908

ՀՀԿ

5449

ԳԻՒ 25 ԱԵՆԹ

ՏՊԱՐԱՆ ԿՈՌԻՆԻ
ՖԻԼՍԵԼՖԻԱ
1933

9(47.925)

Հ-57